


# ՀՅՈՒՅՆԻ ԱՐԵՎԱԿԱՐԱՎ


ԲԻԿՉԱՆԻ ԹՕՓԱԼԵԱՆ



Փ ա ր ի զ



ՀՐԱՄԱՎՈՂՈՒԹԻՒՆ



## ԲԻՒԶԱՆԴ ԹՕՓԱԼԵԱՆ

423

891.99



二  
12987



1937-1952

PhiLip

ՀԵՂԻՆԱԿԻՒՆ ԳՈՐԾԵՐԸ

ԱՅՊԱՀԱՆԴԻՍ (ԺԵՐԱՊՈՎԱԾՆԵՐ, 1930)  
ԱՐԵՒԱԴԱԼ (ԺԵՐԱՊՈՎԱԾՆԵՐ 1937)

ՀՐԱՏԱՐԱԿԵԼԻ

ԿԱՅԵՆԻ ԱՐԴԻԲ (արձակ էջեր)

Այս զիրքէն տպագրուած են սակաւաթիւ օրինակներ միայն:  
Զարդանկարներ, էջաղբաւթիւն եւ տիպ՝ հեղինակին ձեռքով:

## ՄԱՍԿՈՒԹԻՒՆ

|| ՐՊԵՍ ՄԻՆԱԿ ՃԱՄԲՈՐԴՆ ԱՅՍ  
ԵՐԱՆՈՒԹԵԱՆ ՃԱՄԲՈՒԻՆ ՎՐԱՅ՝  
ԵՐԵՐԱՑՈՂ, ԺՊՏԱՑՈՂ՝  
ԿԸ ՔԱԼԵՄ ԱՅԴ ՀԻՆ ՕՐԵՐՔՆ ՄԵԿՈՒՆ ՄԷՋ ...

ՅԵՏԱՀԱՅԵԱՅ ԱԿՆԱՐԿԻՍ ՏԱԿ  
ԾՈՒԽԵԻ ՓՈՔՐԻԿ ԾՈՒԽՆԵՐ,  
ԱՌԱԽՈՏԵԱՆ ՔԱՆԻ ՄԸ 80Պ.,  
ՈՒՐՍՆՈՒԹԵԱՆ ՊԱՐՁ ԲԱՐԵՐ ...  
ՔԱՆԻ ՄԸ ԳԻԾ ԴԱՇՏԱՆԵԿԱՐ ...  
ԾԱՌՈՒՂԻՆԵՐ ԱՐԵՒՈՊՈՂ ...

Օ՛, ԸՍՊԻՏԱԿ ԱՊԱԽՆԻՆԵՐ  
ՀՈԳԻԻՍ ՄԵՋ  
ԿԸ ՆԱՅԻՆ ԴԵՐ ...

ԿԸ ՄԸՏԱԾԵՄ — Օ՛ ԱՅԼԵՒՄ ... ՕՐԵՐՆ ՀԵՌՈՒ ԵՆ ԱՅԴԻԱՆ  
ՄԻՆՉ ԱՆՎԱԽՃԱՆ ՏԻԵԶԵՐԻ ՄԸ ԵՒ ՑԱՆԿՈՒԹԵԱՆ  
ԱՆՁԲՐՊԵՏ

ՈՒ ՆԵՐՔԻՆ ԶԱՅՆԵՐ ՀՈՒԺԿՈՒ  
ՔՈՒՆՔԵՐՈՒՄ ՄԵԶ ԿԸ ՀՆՉԵՆ ՄԵՐԵՆԱԿԱՆ ԴՈՓԻՒՆՈՎ,  
ՅՈՒԶՈՒՄՆ ՈՒ ՏԵՆԴՆ ԱՅՍՈՐՈՒԱՆ ...  
ԵՒ ՍԱՐՍԸՆՈՂ ԺԸՆՈՐՆԵՐՆ ԻՐԵՆՅ ԹՈՅՆՈՎԸ ԱՐԴԻՆ  
ԶԻՍ ԿՈՂՈՂԵՇՆ, ԿՊՈՂՈՂԵՇՆ ... :

... ԱՐՑՈՒՆՔՈՎ, ԶԵՐ  
ՈՐ ՊԻՏԻ ԳԱՐ ՅԻՇԱՏԱԿԴ  
ԽԸՆՈՎԵԼ ԶԻՍ ՏԱՐԻՆԵՐՈՒ ԿԱՏԱՐԵՆ ...  
ՆԵՐՔԻՆ ՊԱՏԿԵՐՆ ԱՀԱ ԴՔՄՔԻԹ  
ԱՌԵՐԵԿՈՅԹ ՄԻԶՈՑԻՆ՝ ՀԸՐԱԺԵՇԻՆ ՄԵԶ ՄԵՐ ՀԻՆ,  
ՈՒ ՀԱԿԱՐԱԿ ՆԵՐԿԱՅԻ ԹԱՒԱԼՈՒՄԻՆ ՏԵՆԴԱՀԱՐ,  
ՏԱԿԱՒԻՆ ԼՈՒՐԹ է, ՎԼՃԻՇ ...  
ՄԵՆՔ՝ ԻՐԱՐՈՒ ՀԱՐՄԶԱԾ :

ԱՅՍՈՐ ԵՒ ԴԵՌ, ԱՅՍՈՇՐ ԵՒ ԴԵՌ  
ՊԻՏԻ ՊԱՀԵՄ ԺԸՊԻՏԸՆԴԴ ՔՈՒ  
Ո՛Վ, ՀԵՌԱԽՈՐ ՄԱՆԿՈՒԹԻՒՆ ... :







ԱՐԵՐԻ ՀՅՈՒ այս անսահման քաղաքին՝

Զերթ վիշտապներ վիրաւոր՝

Կը խըլըրտին անձկութիւններ մարդկային :

Տարօրինակ, նոր գիմադիծ մը շարժի

Կը հաղցընեն ամէն ժամ

Յառաջացող ամբոխներն

Այս քաղաքին անսահման ...

Ահա՛, ահա՛,

Հսկայ չենքերն անդունդի երախներու փոխուեցան ...

Ու նետեցին քայլերուս որոնումի տենդ մը խօլ ...:

Ու քայլերս կը դառնան փողոցներէն՝ հապըշտապ:

Օ՛, լիւզէսեան բորբ գիշեր ...

Տաք զոլորչին այդ՝ դռնչն դիմաւորեց զիս սիրով:

Գինիի բոյր մը եւ բարկ բուրումները մաղերուն:

Սըրահին մէջ ցայլային  
Տարածուող ձեռք մը ինչպէս,  
Մըտածումիս ոգեվար թէւերն հիմա կը յառնեն ...

Կարմիր ալիք մը լոյսի : Հայելիներ : Տարածուն  
որմնանըկար ...  
Կանաչութեանը մէջէն արուեստական ծառերու  
Ճառագայթներ արխւադ  
Նետերու պէս կը ճեղքեն տարածոյթը պատերուն .  
Հոգիները կը լոգնան արդ արեւին մէջ կարմիր :  
Արուեստակեալ քրքիջներ, ուրախութիւն մը կաւէ  
կը տարածուի միջոցին մէջ զոլորշի-ջերմութեամբ :

Զութակներու ողբին մէջ՝  
Սպանուհին՝ աչքերով կիսածիծաղ կը սարէ՛ ...  
Օ՛, Պոլերօ, Պոլերօ՛ ...  
Ու հեռաւոր երազներ վախկոտութեամբ կը սուզին,  
կը դանդաղին  
Ու կը հեւան անձկութեամբ :

Ու սպաստափին վրայ ժտքիս  
Կը փարփառին, կ'առկայծին  
Ելեկարական աղբագրերն՝  
— Այրած կարմիր, բոցեղ կանանէ,  
արծաթի զոյի՛ —

Մայրաքաղաք մամբողջ անքուն՝  
Ճամբաներէն ծաւալող՝  
Կաղաբաններ,  
Հանրային կոյս, ըստահակներ, ծեր շուներ,  
Մարդե՛ր, մարդե՛ր :

Քունքերու մէջ  
Թիթմի հարուած, դինովութիւն, դինովութիւն  
աչքերու :

Ու յսնկարծ —

Արեւմըտեան ոստանին  
Խըրախճանքի ու կոծի վայրանըկարն այս յուղիչ,  
Մթնոլորտն այս՝ մոռացումի,  
Կը լայնայ,  
Կը ճըչէ,  
Կը կոտըրտի ցաւագին  
Աչքերուն մէջ սա կիներուն  
Ու դէմքերուն գունաւոր ...

Եւամորթի շրթներէն, սաբուֆօնի ընդերքէն  
Խօլախոյժ ձայնն այդ ուժեղ  
Ծաղրանըկարն է հոգւոյլ չըյագեցած տենչերուն . —  
Որ թեւերն իր կը զարնէ առաստաղին, պատերուն :  
Ինչո՞ւ համար, օ՛, ինչո՞ւ ... :

Ես կը ինդամ ամբոխին հետ,  
Ամբոխին մէջ ...  
Մինչ երկաթէ սահմաններէն եւրոպեան  
Քաղաքակերթ սըւիններ  
Կը չառաչեն այս պահուս ...

Լեռնագաշտեր  
Կը դըղըրդան անիւներու հեւքին տակ,  
Ու քարացած  
Հորիզոններու վրայ անյոյս  
Բաղմութիւններ կը դալարին ...  
Ու կը մեռնին աղաղակներն հոն անդօր  
Ու անարեւ առաւոտեան մը սպասումէն, —

Անօրինակ, անկապ ձայներ  
իրենց խոռվքն ահաւոր  
կը պարտադրեն ... կը սմբին  
Ուղեղներուն մէջ դինով,  
Անքուն, յոգնած ևւ զգայուն դէմքերուն :

Պարող, դարձող զոյգերու ըստուերներուն տակ ահա  
— Տարօրինակ ծաղրածու —  
Շարժումներ կան ջղագալար,

Ուր ահա  
Ըստեղծագործ անիւները կը թաւալին  
Համայնական ողբերգութեան մը համար,  
Անիւները ատամնաշար, զրահապատ —  
Երիտասարդ ու մարդկային ուղեղներէն կը քամեն  
Հոյզը, հոյզը,  
Յազեցնելու՝  
Երկրի ծարաւն արիւնոտ ... .

X

Դոները փակ են անշուշտ,  
Ու ճաղն անշուշտ կը պատոէ  
Թաքնաթաքուր սըրտերու մեր տիսրութիւնը հսկայ ...  
Դոները փակ են անշուշտ ...

Սակայն ահա՝ —

Անիրական ու ներկա՛յ՝

Ժամանակի խռովքն այս — կը կանգնի՝

Այս ջահերէն՝

Լուսացընցուղ դունտերու ողկոյզներէն

Ու հըրավառ մեր աչքերէն

Յաղեցած :

0', Պոլերօ', Պոլնրօ', այրող ոիթմ ես,

Զույավառ ու հեռաւոր զովութիւն,

Գիշերական դուն մոռացում ու ցաւերու ներքին  
յորձանք,

Մրտապատառ լացող աղօթք ողբաճայն ...

0', Պոլերօ',

Բումբերը մինչ կը սուլեն,

Բումբերը պինդ կը սուրան ողբերդական քրքիլով,

Ուղեղներուն վրայ մեր մութ.

Բլուրները կը շարժին, — փոշի, հրդեհ, աղաղակ —

Զորհն ահա կը բարձրանան ...

Ու տարածուն ձեռքեր, թեւեր կ'աղերսեն

Խաղաղութիւն, խաղաղութիւն ու դադար ...

×

Պարէ՛, պարէ՛ դուն, սեւաչեա՛յ դեղուհի ֊  
Սակայն կարծես ֊ կը ծիծաղի՛ս ֊  
Օ՛, կու լա՛ս ֊

Դռները փա՛կ են հիմա ֊ «աղատութիւն»ը մերն է ։  
Պարէ՛, պարէ՛ ֊ մինչեւ որ երագները քարանաս,  
Քաղաքակիրթ, արդեւակակ պատերն այս  
Շանթի մը չեշտ հարուածով  
Քրքըչաղէն  
Հաւասարին  
Հողերուն :

1939



ՈՐԻՃՈՆ ՈՑԱՎԱՐ

"Mon âme, qu'avez-vous vu sur le sable ?  
Des os blanchis — des coquilles vidées..."

A. GIDE.

Ո՞ արիւններ ու կըրակ : Արդ՝ կառոյցներն երկաթէ  
Կատաղութեան մէծ թափով կը յարուցեն մահն  
այսակդ :

Ու կազային ալիքներ  
Որ վագրերու գաղտագողի թաթերով  
Կը թափանցեն ա՛լ մարդկային թոքերուն :

Գանկերու տակ  
Դզբզգիւններ հեռաւոր .  
Ու գիշերներ՝  
Ուր՝ հսկայ ձուլարաններէն տարրալոյն  
Մետաղն հալած կայծակնակայլ կը քրքջայ  
ոստաններուն վրայ խաղաղ ...

Յուսահատական ճի՛չն է այս , զայրոյթը՝  
Արիւնոտ դէմքով քաղաքակըթութեանց՝  
Յաւերժութեան պատերուն դիմաց ...:

Եղեգնութեան սահճաղերծ, զըրահապատ գանկերու՝  
Շըկահիւն:

Հիւսիսային հողերն ահա՝ արիւնակալ՝  
Անապատները սառոցց,  
Կը բազմանան մ'եռելներով,  
Ու միջոցներն անծայրածիր  
Յանկարծ, յանկարծ կը փղձկին իրենց խորունկ  
Վէրքերով,  
Եազարութեան պարաբռած գիտակին տակ  
Կը հեծեն:

Ամէն ինչ վէրջ կը թուի, ու ամէն ինչ չըքացում  
Աղեկէղ,  
Ու ամէն ինչ՝ սկըսում:

Աստուածային կատակերդ:

Աստուածային կատակերդ՝  
Երկրի վըրայ: Փոթորկալից ովկիաններն ու ծովեր՝  
Իրենց բոլոր երակներէն կը ժայթքէն, տարերային  
Բնադրով  
Ճակատագիրը դարուն:

Աս երկարած բազուկներէն  
Աղբեր՝ ովրեր անծանօթ  
Կը բարձրանան անհունութեան դռներուն . . . :

Մայրերը թող բըզբքտէն մազերն իրենց  
դաւակներուն սեւ յօշոտեալ կոյտին վրայ,  
դէմքերն իրենց արինի ու սարսափի թաթակեալ:  
և զո՞ւր, ի զուր...  
Հորիզոնները պէտք է որ վառի՛ն  
արինուստ դէմքով քաղաքակըթութեանց...:

Մարդի՛կ, մարդիկ, — քարերն ահա արթնցած  
կը մըսնչեն վայրավատին իրենց բարկութիւնն,  
յայտնութեան բիւր ձիաւորներն են կանգնած  
կըրակութոց զայրոյթով.

Եններն ահա կը սասանի՛ն  
ու երկինքներ կ'արձաւուանդէն, կը թնդա՛ն:

Օ՛, տերեւները խանձած ծառերուն որ կը դողան  
հորիզոնի մը վըրայ...

Ծաղլանըկար անանուն ուր վայրկեանները ահեղ  
վիլուզումի արինուստ իրենց չուքն են հոն թողած...

Օ՛, տերեւները խանձած ծառերուն որ կը դողան...:

×

(Անհուն իւլուսիք մ'հողւոյս մէջ՝  
— ու անսահման բաղձա՛նքն այս, —  
և զրայրութեամբ մը սեզմէլ կուրծքիդ, սիրով,  
վիճակից ո՛ղջ մարդկութիւնը՝ ապրող  
ողբերգութիւնն այս մըթին,  
ձակատնելուն վիրաւոր մօտենալ ու գըրոշմէլ  
համբոյր մ'անկեղծ,  
և կնճիռներն անոնց չնչել աղնիւ բարկութեամբ:)

Օ՛, բաղսւկներ, ձեռքեր խաչուած,  
բարձրացուցէ՛ք ճառազայթի մը նըման  
դէմքերը ձեր հոգեկան,  
ձեռքեր անրիծ միլիոններու տառապող  
բերէ՛ք կայծը խաղաղութեան...

Զարհուրելի արշաւն այս ողբերդութեան մը դաժան  
կասեցուցէ՛ք այս եղբին...  
Մօտեցուցէ՛ք բարձունքներու արևին  
ճակատն այս մութ մարդկութեան :

## Ա Հ Մ Ա Ն ՆԱԽԱՆԵԼԻ



արդը կեցած իր արարչին դէմ  
կարձես, պիտի ահա քրքրջայ...

Դող ճը ցնցող կը յառնէ  
Քաղաքներէն եւ հիւսքերէն դարերու,  
... Ու պրկըւող Ճիգերու ցանց մ'ահարկու ...

Հիւլէներէն անհաշիւ ու տարերքէն կաղձըւած  
Բըջիշներուն մէջ մարդոց՝  
Անիշատակ դարեր կան, ու մարդկային ցանկութի՛ւն,  
Տարերային բընադիներ . . . Եւ Բաբելոն անաւարտ . . . ,  
Կառուցումներ երկնահուալ՝ աղաւամէն բարձրացող՝  
Երջանկութեան ի խնդիր, հսկայ արշաւ, ուրակա՛ն . . .

Ու մարդը նոյն,  
Այսահար,  
Կալանաւոր՝ իր Ճիգին՝ աղաւութեա՛ն, տեւումի՛,  
կը տառապի, կը կոտտա՛յ . . .  
Դարերը մինչ կը քրքջան. « Եատե՛ր եկան ու դացին . . . » :

Ո՞ւ անվախման կատակերգը  
Գոյացութեան այս փոքրիկ, սահմանափակ վայրկեանին,  
Ո՞ւ անըսկիզբ ժամանակի ճէջ վառող  
Կարձատեւ բաց, ու լըռութեան ճէջ ճե՛ծ Ճիչ  
Համայնակուլ խըլլրտուծ:

Ու տակաւին —  
Հորիզոնին վըրայ ճութ փոթորկումներ կը լինան,  
Արխնակալ Ճիրաններուն վըրայ կան  
Բաղում աչքեր անյապուրդ,  
— Ո՞վ Տանթէ . . .

Հորիզոնին վըրայ ճութ փոթորկումներ կ'որստան,  
Կ'արձաղանգեն մամոնայի տաճարներ . . .

Ու երկիրներ կը փըլին դեռ աղմտկով  
Եւ կը կանդնին լայնախարիսխ նոր բուրգեր:

Եւ հեռաւոր վայրերէն —  
Անկիւններէն խաւարչտին,  
Անկարեկիր, ծեր հոգիներ  
Ատելութեամբ կը թառին անսահմանի կողերուն,  
Բանակներու բայիմութիւնն իրենց գահին պատռւանդան,  
Ծեր հոգիներ անյապուրդ:

Բայց . . . պիտի դա՞յ, պիտի դա՞յ,  
Անվըրէսլ,  
Արոյրէ շեղը ճահուան . . .  
Ոսկեզօծ ու գոսացած այդ դանկերուն  
Պիտի իջնէ ա՛լ աչեղ  
Մահուան բըռունցըք հիմայ . . .  
Ու պիտի դայ, պիտի դայ  
Արդար հարուածը ճահուան . . .

Ո՞վ Տանթէ,  
Պիտի անշուշտ թաւալի՞ն  
Գըլուխի ի վայր ճարմիններն՝  
Անեղբութեան ճը ճէջ ճութ,  
Անծանօ'թ

Պիտի իյնան, ո՞վ Տանթէ,  
. . . Բայց իրենց պիրկ Ճիւաններով  
Աեղբըւած  
Այղպէ՛ս այղպէ՛ս  
Ոսկեկոյտի՛ ճը վըրայ . . .:

Կեցի՛ր:  
Մահմա՞ն —  
Անանցանելի:

# ՄԵՐԱՀՊՈՒԹ

■ | ղջո՞յն ժաղաք ծիծաղկոտ,  
Ողջոյն, թեզի, Մայր Տաճար...  
Հսկայ խոյա՛նիք, ապառաժի յաղթանակ  
ու վարդագոյն, երկնակարկառ մեծութիւն...  
ուր կ'աղօթեն այնքա՞ն սուրբեր, այնքան բառեր,  
խունկ ու ծուխ,  
ժաղցրահայեաց իբրեշտակներ, իբրէշներ  
իրենց ուսերուն վրայ բարձած  
կամարներուդ աղեղն հուժկու  
ինչպէս նիզակ հաւատքի — երկընիք սիրտը խոցող...

Ողջո՞յն, ողջոյն քռիչֆիդ  
սաւառնող միշտ երկնաւորի կողերուն...  
Մինչ ոստիդ տակ հաստանիստ  
դարերն ի վար գլգրլացող  
Հոհենոսի ջուրերն ահա կը լիզեն  
մեծ խորհուրդը գանգուածիդ  
ապառաժէ, հողածին :

Ու դարերով

Հորիզոններդ ապրեցան հաղարտութիւն ու կրաշ,  
շրկահիւններ արիւնի,  
հորիզոններդ հոսանուտ,  
խաչաձեւման պատարագ . . .

Ու բովանդակ ծանրութիւնը է այսօր

բունքերուս վրայ տեսնակար,  
ու կարծես  
դէպի դաշտերը շուրջի  
մեծուրեանդ ննշումէն  
կ'ուզեմ փախչիլ, ձերբազատուիլ պսի մ'արդեմ . . .

Ամառն ամբողջ դիւքանիք է, պուրակներու քագուիի,  
ամառը լոյս է, փոշին նամբաններուդ վըրայ լայն  
ուր մեր ժայլերը տեսնդուտ կը կոխուսին  
լստեղնաշարն ըսպիտակ երգեհոնին զիշերուան . . .

Յանկարծ սակայն կը նետուինք նորէն ժեզի  
քափառումէ մը երկար :

Լայնապատկեր հորիզոն մը մեզ իր մէջ կ'ընկլուզէ.  
վայրկեան մը մենիք քիրեններ, քըպըրտացող՝  
աղեղիդ վրայ սրածայր . . .

Հոկայ զանգուածդ մեր վըրան զիշերին մէջ կը քափէ  
սարսուազդեցիլ բուրումներ,  
աղաւնիներ լսպիտակ՝ քիմերներու ծոցին մէջ  
դըրած բոյն :

Ժամերն հաս - հաս կը կանչեն  
սուրբերն իրենց ծանրադէմ,  
ու կ'իյնայ  
տարածութիւն մը լոյսի՝  
խաւարին վրայ հոգեկան . . . :

Սըլացֆիդ մէջ այդ հսկայ ,  
առանց , աւա՛ղ , կարենալ անշատուելու քու հողեդ ,  
դուն հողածին մարդկութեան  
անմահութեան ի խնդիր անաւարտ նիզն ես սհա՛ :

Ըսէ՛, ըսէ՛ մեզ ներքին փոքորկումներըդ անհուն,  
կանգնած ըսփի՛նիս, յայտնութեան է՛ջ մը եղիր այսօր  
մեզ,  
ներքին աչքերը մեր բա՛ց :

Ու մըտածել քէ փլուզումդ պիտի ա՛յդքան ծանր ըլլայ  
ժամանակին մէջ՝ օր մը՝  
մահախունապ այս մարդոց  
մարմիններուն վըրայ լայն քեւերուդ շեղքը նետած.  
բու լոռութեամբդ այդ ննշող . . . :

Ըսփի՛նիս տաճար,  
խորիրդանիշ մարդկային վըհասութեան, մեծութեան,  
քո՛ղ համբուրեմ քանդակագեղ ֆարերուդ  
արեւն այգուն մէջ ամրան,  
հո՛վը, հովը մեղմալազ, դըրասանգներն աղօքող՝  
մարդոց համար որ վարն են  
որ կը քալեն չես զիտեր ի՛նչ փոքրութեան  
դէպ՝ ուղիներն անանուն,  
դէպի խորհուրդը կեանիքին  
մարդկային . . . :



## ՅՈՎՈՒԻԵՐԳՈՒԹԻՒՆ

■ Դրիկնամուտ ծը հանդարտ , խաղաղութեան հանգունակ .  
Անտառն այս՝ լուռ կը փակուի իր թեւերուն վրայ ճըթին ...  
Պատուհաններ հեռակայ , օ՛ բաղցրութիւն սէրերու .  
Ոսկեզանակ փոշիներ ու թիթեռներ ցացպային ...:

Երկու աղջնակ զեռատի — աղաւնինե՛ր աղուական —  
Փոքրիկ երգի ծը խազերն ահա կարծես կը ձայնեն ...  
Հոդիիս մէջ մենաւոր որբա՛ն խռովը , այս որբա՛ն  
Դառնութիւններ ... կը բացուին հեծկըլտումներ խաւարէն ...

Իրիկնամուտ մը լրուին, խաղաղութեան հանդունակ...  
Տարերքին մէջ հոգիիս կըզգամ մերժում մ'ահաւոր:  
Տարօրինակ հանդիպում. — Ճակասագիրն աշխարհի  
Այս անկիւնին կը թըւի ինձի ա'լ հեգնանք մը խոր...

Բեւեւներէն իրենց սարսող հորիզոններ հեռակայ  
Կը ճիրճեն դանկիս մէջ ծաղրապատկեր մը շըփոթ,  
Շառաջածայն ովկեաններ՝ զըրահապատ բերդերու  
Կմախքներով կը խաղան: Վերջին հեւքեր մահածու...

Մինչ դանկերէն ծանրաբեռն կը պայմին այդքան արիւն,  
Աստղերն ահա կը զընեն շըջանն իրենց հանապաղ,  
Կը թաւալին երկնային լոյսերն հազար մըզոններ...:  
Յո՞յս մը, յո՞յս մը, զմութիւնն, արիւնախանձ ո՞վ երաղ...:

Իրիկնամուտ. Լուռ զիշեր: — Խաղաղութեան ի՞նչ հեղնանք...

# Ա Ա Յ Ո Տ

«Մարդ՝ ի պատռւի էք եւ ոչ իմացաւ»:

Գարնանային ցայգերու  
ըսպասումին պէս հիմա

անյագ ծարաւ մը լոյսի  
եւ անձկութեան բազում քեւք կը գալարին ուսերուդ...

Ինչո՞ւ  
բառերն այդքան ծածուկ,  
չարտասանուած իրողութիւնն  
արգիլոդ շրբներդ  
այսօր կը դողան...

— Արդ կը տեսնես՝  
հսկայական երկիրներուն  
խրժըլտացող բարափներուն  
քեւերն անծայր կը բացուին,

Զուրերը գորշ  
կը հազնին արծաթի զոյն  
ու յամեցող, բայլերը մեր կը ձայննեն :

Եւ զիշերներն  
կը դառնան լո՞յս բազմագունէան  
և ժառուղին ժայլերը մեր կ'առաջնորդէ  
սահմաններու քացալառ . . . :

Գարնանային ծառերու քեւերուն պէս  
յոյսերդ հիմա  
կը քաջրտան ,  
կը քնդա՞ն .

Լսէ' , լսէ' . . .

Այնոնք ուր կան  
ծիծաղալխտ հըրէ աչքեր  
մեզի նորէն պիտի տան սէր , ֆիչ մը աւիշ  
և ապրելու հանոյքը մեծ . . . :

Հսկայական զալիքի սահմաններէն հեւացող  
Ան՝ որ ահա պիտի զայ  
պիտի ըլլայ հոգեկից  
դաշունահար հոգիններուն մեր անպարտ :

Ան՝ որ ահա պիտի զայ  
այս երկարի ու ծանրանիստ շեղշերու  
փոշեթարաւ կոյտերէն վեր ,  
պիտի ըլլայ իսկութիւնը դարերու , իսկութիւնը  
հոգեկան մեծ կոչումին :

Ան՝ որ ահա պիտի գայ  
Հերոսական դափնիով,  
պիտի ըլլայ  
կենաւնորոց  
ցմծութիւն :

Հոգեկան այդ յաղքանակին ընդմէջէն  
ըրբները մեր պիտի դառնան ցնծուքեամբ  
բաժակներուն կարմրաշիք,  
ծաղիկներուն, զեղեցկուքեանց որ կ'անցնին  
անըշմար,  
արժեքներուն, ու տըրորուած դէմքերուն . . . :

Ան՝ որ ահա պիտի գայ  
պիտի ըլլայ  
Մարդը  
լոկ :





# ԳՐՈՒԱԾ ՍԵՆ-ԺԷՌՄԵՆԻ ՄԷջ

## II.

ուրբ մըտածում ճը կարձես  
արտեւանին առաւօտեան արեւին...  
(ինչպէս կրնայ պատկերն ըլլալ՝  
հոգեկան այս վերելքին,  
յարութեան...):

Արեւողող ու հեռաւոր՝ կը տեսնեմ  
շրջանակէն պատուհանին զընացըի  
կենդանացող զաշտանըկարդ այս օրուան,  
ամառնային Սէն-ժէրմէն...

Վայրիեանն աբսուել՝ երանութիւն...  
Մինչ հորիզոնն անպարապիր  
Զլուզանաւ մը հիմա  
իր երկաթէ թեւերուն աղամանդէ շեղբերով  
կը տանի գողն արեւին:

(արիզն հեռուն, ճշուշի ճէջ  
(բաղաքն հրէշ, հաղարանեա)  
կը տարածուի, կ'օրօրուի,  
ցըցելով մեր սրաերուն ճէջ  
Մաքրէ-Քէօրի եռակճբէթն սպիտակ:

... Յանկապատէն պատրշգամին փառաւոր  
պատմութիւնն իր անձասոց լսառերներու շարքը  
կարծես կը նետէ:  
Ու անպարփակ տարածութեան,  
Ժամանակին անցըը —  
կարծես — հաղորդական հոգիներուն կը լեցուի:

Ու մօտակայ անտառն՝ ինչպէս երգեհոն՝  
համայնական իր նըւադին ճէջ առած'  
Ճեր էութիւնն —  
Ժառերուն հետ կը սարսէ:

Ու երկաթիէ թուշուններ  
կը կտրեն երգը լուսէ Ճառագայթին՝  
կանաչներուն մէջ թաւիշ  
խըշըտացող ծառերուն...:

### III.

Անտառին մէջ —  
խճերդ ճը լայն, հեռաւոր...:

Պիտի խեղպէն, պիտի կարծես ընկլուզեն մեղ  
խնդութիւններն աչքերուն  
կանաչութեանց մէջ դարձով:

Մենք արեւին, տերեւներուն ու շուքին  
կախարդութեանց քալաղ օրն ենք յաղթական...  
Ու վայրիեանն այս վինեաիիեան ջըրամոյն  
հաւահանդէս ճը ծառերու թեւին առակ...:

Ու կը նկատս բոլոր ցաւերդ ու հոգիու,  
Զեռքիո վըրայ թառած Ճաճանչն է բեկընի  
Որպէս վառաղ աղամանող ճը հոգեկան...:

### III.

▶ իջոցն անձայր հեռացաւ։ Աչքերուս ճէջ  
կը ծընի կրակն անուշ նայուածքի ճը...  
Ոսկեղանակ ո՛ ժըսլիս ժամկրուն ճէջ ու օղին։

Ու ես կ'ըսեմ — ի՞նչ կը ճընայ  
ուզեղիդ սա բըջիջներէն տենդահար...  
Մինչդեռ ահա՛,  
Դըպըրպիւններ հեռաւոր  
ու շարժումները ներբեն  
յանկարծօքէն պիտի գան  
ու խուժեն խորըն եռթեանդ։

Երբեմն տերեւ ճը գեղին, հիւսիսային հովին հետ,  
ու բընական շարժումով քանի ճը նօթ որտառուչ,  
երբեմն դըղո՛րդ ճը յանկարծ  
— ու կը բացուին աշխարհներ...  
Մոլորակներ անհանդարտ  
մարդոց գանկին ճէջ կ'առնեն  
արակովեան իրենց խուլ  
ու հեռաւոր տենդերու թափահարումն անոսկայ...:

Դերադառնա՛նք երազին...  
Օքս պիտի ըստանայ կապարէ՛ մութ դիմակն իր:  
Դերադառնանք երազին...  
Դայրիեանն հիմա բաբախող կեանք  
յաւիտենութիւն  
Արեւի սրտին:

1938

## ԻՐԱՆԱՆ


ամստեղական գիշերն այս ժամուն  
երազ է ու կեանք...  
Խաղաղութիւնն այս  
աւազան հալող  
դով ու լուսնահամ...:

Աստեղագարդ լոյս ու յիշատակի խորսնել լոգացած...  
Հեռաւոր ջութակ, հեծքեր որ կ'անցնին լարերու սրտէն,  
ծառերու խարշափ...:

Տարիներու սարսո՛ւու ճը քաղցր,  
չեռաւոր.  
ուրախութիւն ու զլմբուխոէ պատկերներ:

Կապոյտ սիրառը բարախող այս զիշերուան  
ձեր էռթեան մէջ աիեղերը ձ'անկարելի ու կախարդ ,  
կապոյտ սիրառը բարախող այս զիշերուան...

Հաղաք թելեր, հոգիներու ակնարկներ  
Տըխուրաչեայ երգեր կարծես խենթութեամբ  
ժամերու մեծ պաստառին վլայ կը ցոլան  
անհուն վայելք , ծաղկանըկա՛ր,  
ու զարգարուեստ հողեկան:



Ա Յ Բ Ա Ն Կ Ա Ր

րեկոյի մէջ խորունկ ծալ մը վարդէ երկնքի  
ձեղմ նրբերանդ կը ցանէ բարտիներու մէջ հեւուն.  
կը խենթենան, կը լոգնան ճշտածումիս արծաթէ  
աղաւնիներն այս ժամուն համբայրին մէջ զոյներու:

Արձակուած նետ մը ինչպէս շողեկառքին ձայնի յանկարծ  
կը ձեղբէ սի՞րտն արեւին —  
Տերեւաթափ ու սարսուսւն  
ծառե՞ր, ծառեր կը թսուին շողեկառքին դայրովթէն,  
կանանչ շուքեր կը դառնան պա՞ր մը սրտին մէջ ծալուն...

Օ՛չ, օ՛չ, սարսուսւն այս ժամուն տարօրինակ խենթութեամբ  
պիտի խեղզէ ահա զիս բազուկներուն մէջ լոյսի...  
կեցի՞ր, կեցի՞ր, պիտի ես նետուիմ թեւին խելագար  
վայրաշարժին որ ահա փոխորկավար կը հոսի:

## ՎԱՅՐԿԵԱՆ

Ըստագներուն հեռաւար վայրանըկա՞րն այս կապոյտ...  
Հաղար սստեր կը դուզան, հաղար լարեր օրօրուն:  
Մինչ նայուածքէզ՝ աչքերուս պրիսմակին մէջ յորձանուտ  
ելեբորական ջերմութեան կը յառնէ դող մը խորունկ:

Ծովուն վըրայ հոգեկան՝ փոթորկացող այս պահուն  
առագաստներն անձկութեան անձրեւումին մէջ կ'այրին,  
ու դեռ դոյներ՝ բոցավառ կենդանութեամբ մը դեղուն...  
Գոյացութեան, սէրերու այս ըղկվիսանիքն այգային:

— Եոյսերը ե՞րբ գրկեցին ըստեղնաշարն ըսպիտակ  
նուրբ ձեռքերուդ, որ յանկարծ իմ ձեռքերուս տենդին մէջ  
կը պրկըւին լըռութեածք ու կը հընչեն տենդահար:

Լըռէ՛, այսպէս բարութեածք, բարձրացի՛ր իմ տենչանքիս...  
Պիտի այսպէս ըլլայիր յաւերժական տե՛նդն անմար —  
աստուածներու ոստանին բարձրացընող ո՛ խոյանք,  
տա՛ր թեւերուդ սահմաններն, ընդունէ՛ զիս, ե՛ս եմ, — կեանք:

ՎԵՅՆԻՐՈՐԴԻ ՅԱՐԿԻ ՄԸ ՊԱՏՈՒՀԱՆԵՆ



անդի ծը զարկը ծիայն:  
Առաւոաները կուլան... Անձրեւին ծէջ աշնային  
զանդի ծը զարկը ծիայն...:

Ու թոչուններ կը թափին,  
անցորդներու անցքին վըսայ ճողորուն՝  
կ'իջնեն լըսին տերեւներ:

Ժամներու արտին անլիդհատ...  
Նիսնելոցզներ ու ծերկ ծառեր  
անձրեւին ծէջ կը զողան...:

Քանի ճը ՚նաւ՝

կը զանդաղին դորշ չուրելուն մէջ Մէնի՝  
կամուրջներուն կծկսած:

Առօրեայ ՚նոր պատարագի ճը զտղով  
ծոխերն ահա հընոցներուն անսահման՝  
երկինքն ի վեր թեւաբաց...

Պատուհանէն՝ ժամերու վա՛ղը ծիսյն,  
զաշտահերկար ճը զաման...:







Յ Ա Ղ Թ Ո Ւ Ա

Հորիզոններ, հեռաւորներ, կատարներ . . . :  
Ո՛, կը լրսե՞ս խըխընչիւմներն անծանօք-  
Երիվարներուն յաւերժական,  
Թեւատր . . . :  
Եւ էութեանս ալֆերուն մէջ  
Մեծ խըսովլք է, կենսացումի անյեղի ուրախութիւն :

Ամբողջ կեանք մը  
Ամբոխներու մէջ առօրեայ  
Հաշիշներուն մէջ կեանքի  
Փնտոեցի ժեզ  
Ո՛, անձկութեամբ ու անօրի աչքերով,  
Արշաւեցի սահմանները  
Երազներու անկարելին, սահմանները երկարէ  
Երականութեան անողոք:  
Ու ժայլերուս արձագանգը հետեւեցաւ  
Երկար ատեն տառապակոծ մարմնոյս վրայ,  
Եւ աչքերուս պարապին մէջ կար միայն  
Հաշիշներու օրօրան  
Ու տիսրութեան մը դրաշմն . . . :

Այսօր ահա ուրախութիւնը նոր է:  
Ներքին ոյժն է որ կըստիպէ զիս գոչել  
Ուրախութեամբ մ'յաղթական  
Ազառութիւնն հոգիի:

Թո՞դ մարին լոյսերն այս  
Ու խաւարն իր բացսւող կրկորդին մէջ ուզէ.  
Պարփակել մարմիւններն...  
Ո՛, ի՞նչ փոյք —  
Փարոսները ներքին  
Կը վառի՛ն, կը վառի՛ն...  
Ու այստեղ՝ —  
Ո՞չ զիշեր, ո՞չ խաւար —  
Միտքն այստեղ լուսացունց ուղիներն իր բացած  
Ներգոյակ ու նօրսգ կեանքի մը յարութեամբ  
Կը դառնայ լուսասին մ'հողէն վեր  
Հորիզոնը փակող ուժերուն հակընդդէմ:

Ա՛լ այստեղ — ո՞չ զիշեր, ո՞չ խաւար:  
Հոգիի ծալքերէն այս նետուած  
Ալիքներն անյեղլի գօրութեան  
Կը վառի՛ն, կը վառի՛ն:

Որտնումի անյագուրդ  
Քայլերն իիմա կը երնչեն  
Սահմաններուդ մէջ ահա'  
Գեղեցկութիւն, — ոյժ ներգոյակ,  
Աստուածուիկ' անսասան:

Արեւմերուդ լիազօր բացած կուծքըս արոյրէ  
Արեւմերուդ՝ ար եղան հանգըրւաններ հոգեկան՝  
Այսօր ահա կը կանգնիմ  
Նոր աշխարհինդ կերպարանքին վըրայ լայն……

Արդէն արիւնըս կ'եռայ, կը պայծառի էութիւն։  
Հանդիսաւոր վայեկեանն այս  
Ես կ'ըմբռոշխնեմ եղբայրութեամբը տարերց՝  
Տիեզերքին ընդհանուր։

Օ՛, փոխանցում լուսատօն……

Փարուսմերը ներքին  
Կը վասի՞ն, կը վասի՞ն։

1938

## ԱՓՐԻԿԵԱՆ ՊԱՐՈՒՀՅԻ

Վայրի պարտէզ մը կը քացուի մագերէդ  
Եւ շրբներուդ ծիրանը մուգ ու կարմիր  
Կը սարսըռայ աշնանահար,  
Ժպտազին...

Երբ կը պարես,  
Մարմինդ մո՛ւր, մարմինդ քա՛րմ է այնպէս  
Ու վագրերու նըկունուքեամբ հեղասահ,  
Կիզիչ արեւ՝ հսկայական նիւղերէն,  
Տերեւներէն քափանցող,  
Կարմիր հրնոց՝  
Հողին վըրայ անտառներուն վայրենի...

Օ՛, վայրի պարն է յայրատ,  
Փարիզեան այս գիշերին մէջ,  
Ողբերգութի՛ւն հոգեկան...

Աղիողորմ նիշերուն մէջ ջուքակին  
Հեռաւորի կարօտն ահա կը նայի  
Ճամբորդներուս անծանօք,  
Հեռաւորի կարօսն ահա  
Բոլորին մէջ, բոլորին հետ կը մընայ...

Օրերն այստեղ կեղծ մարզիտներն իրենց շարած  
Ծանր օղակներ պարանոցիդ շուրջ կարծես --  
Իրականութեամ շղթաներ...  
Մինչ ռվկիանոսն հեռաւոր  
Իր ճշմարխս մարզիտներն ափէ ափ  
Շըռայլութեամբ կը նետէ:

Ճիմակ հոգիդ որ մոլորեալ իր ճամբուն  
Ճրկիզումով կը սարսուայ  
Վերադարձի կատաղի երգն իր արդէն  
Պիտի յանկարծ ա'լ պոռքկայ:

Հայեցքըդ խօլ, հայեցքըդ մուզ ու խորունկ  
Երգիդ ապրող ձեւերուն մէջ կը կազմէ  
Ճողելամ բիւր խարոյկներ  
Բազմազունեան,  
Յաւատանչ:

Օ', ափրիկեան պարուիի՛,  
Փարիզուիիդ որբութեան,  
Դիշերմերու կեղծ խընդութեանց հի՛ք ծաղիկ...  
Մնկնի՛լ, մնկնի՛լ  
Առագաստին վրայ երազիդ  
Դէպի ծռվե՛րն այրեցեալ,  
Գիշերմերում լիալուսին ու կապոյտ  
Եւ վազերու նայուածքներով աստեղուած  
Հըրաշագե՛ղ անտառներուն,  
Բընութեան :

Ու ո՞վ հըրաշֆ...  
Կշռյըն ահա մեւերուդ  
Այլափոխուած՝ պաշտամունքի՛ նըշմարիտ՝  
Բնութեան ծացն հայրենի՝  
Դաշնակութեանց քընարով ...;

1939



## Գ Ի Շ Ե Ր

Գիշերն այսօր՝ յառաջացող սեւ ալիք՝  
Աչքերուղ մէջ կը վառէ կարմիր լոյսերն իր մահուան։  
Պողոսաներն անյատակ՝ ըստուերներով ծըփանուտ  
Խորհուրդին մէջ, օ՛, կուլան  
Մուք, կապարէ աներկինք ողբերգութեան մը նըման։

Սուր են վէրքերն արխանող . . .  
Անցեալի մը ծանրութեան ննշումը դեռ կը յածի։  
Մինչ վաղուան դէմքը կարծես  
Ցուրտ աստուծոյ մը նըման  
Անկարեկիր ու դաժան . . .

Դեպի ներքին աղբիւրներ ու դեպի լոյսը ներքին  
Հայեացքի հիմա կը փնտուէ նրբուղիներ մուրին մէջ . . .

Մայրաքաղաքն ահաւոր իր ծալքերուն մէջ խաւար  
Ծրւարած մեծ չըղչիկի զանգուած մըն է չարագոյժ :  
Օ՛, հիւանդներ, գերիներ, սովահար խո՞ւմբը մարդոց,  
Անօքուրեան ուրուական մը կը թափառի ամէնուր :

Եւ ապագան ու անցեալն կը խանճրին ա'լ այստեղ,  
Այս ուղիկն քարքարուտ, արիւնելո՞վ, սողալով  
Պիտի ամէն ո՛ք քալէ՛ կորաքամակ ու նըկուն,  
Իր մեղքերով բեռնաւոր ու զալիքէն դողահար . . .

Դեպի ներքին աղբիւրներ ու դեպի լոյսը ներքին  
Պէտք է հայեացքի արդ բանա'յ նրբուղիներն իր լուսէ :

## Փ Ա Խ Ա Ն Ց Ո Ւ Մ

Յառաջացող հոգեկան մերժին ալիք, փոքորիկ,  
Ոք կը դառնայ՝ խաւարին, փայլառակման մէջ հոգւոյդ,  
Ըստաւերթերու պարին հետ՝ խոլ եռացող բարկութիւն,  
Փոքրիկ զանկի մը մէջ սուր, խեղդըւած նի՛չ մը ան-  
fajr:

Ժրպիտըդ լա՛յն է սակայն... Անկարեկիր ակնարկիդ  
Պիսի ո՛չ ոք վերազրկէ քեզ զալարող տաժանքն այս...  
Երեկն այնքան մըշուշո՞ւ է հայեացֆիդ մէջ ու դեռ  
Առաւօսմերը գալիք նըշոյլն իրենց լոկ բացած...:

Անօրինակ է խաղն այս, եղքեվինակն անդունդին  
Եգերք պարող անանուն առ աչժերուն այս զիշեր —  
Աչին'ը, աչին'ը որ կարծես այդ ժըպիտէդ կը կախուին  
Կը բարձրանան ա'լ իրենց երանութեան մէջ տնմեռ.

Սահմաններէն ներս ահա աշխարհներաւն հեռաւոր...:  
Օ՛, տեսնին անոնց՝ կեանիցին հետ՝ կը բարձրանայ  
Լիովին  
Կը վերածուին անոնց ա'լ արեւներաւ բազմութեան,  
Բըռունցքներէդ արձակուող ուժի մը խօլ ջրվէժին...:

1937

## ՔՐՔԻՉ ՑԱԽԻ

Դէմքներ բիւրաւոր, առասպելական լոյսերով օծում...  
Այս ի՞նչ գիշեր է...  
Կարծես կը պոռքկան Մեծ-Պուլվարներէ բազմութիւն-  
ներ լայն  
իրենց աչքերուն ելեքտրական արտակարգ կայծեր՝  
Բազամաձայն ժեսով եւ ուրախութեամբ...

Ու ժըպիտներ շող՝ կը վարդագունեն մքնոլորտն հիմա:  
Ժըլորի անվերջ երաժշտութիւն, ցնցող, տիրական...:

Ի՞նչպէս կծկում մը ցախ  
Կ'արշաւէ ներս մարմիններէն...  
Կ'արքննայ յանկարծ միտքերուն վըրայ հըրէշը  
վաղուան,  
Անըստուգութեան...:

— Ինչո՞ւ համար տվարիլ բայց . . .  
ամէն կողմ տօն է աժան,  
**Աքթիւալիթէն** կը ճայնի; իր յարաշարժ լոյսեռով  
Աշխարհի չորս ծագերէն՝  
Սաւառնակի հանդէսներ, քնաջնջման նոր գիւտեր,  
Ու միմիայն մարդկային խաղաղութեան նըլիրուած . . .

Խաղաղութի՛ւն ըլլայ արդ :

Ու կը միաննեմ, անգիտակցական ներմրդումի տակ,  
Գիշերուան դանդաղ, լայն կոհակներուն  
**Մայրաբաղաքի**  
Մարդկային ծովաւն :

(Ու կը նայիմ դէմքերուն, —  
Յանկարծ կըծկում մը ցաւի կը վերածէ ա'լ զանոնի  
Խորհրդաւոր բոցերու . . .  
Մինչդեռ ուրախ կը նըշան, կայծկըլտա՞ն նոյն  
աչքերնի) :

Ուրախութիւն չէ՞ . . .  
Ամէն ոք այսուեղ իր հրնուանին ունի.  
Եւ շատեր գինով՝ հեռու վայրերէն եկած են իրենց  
Բաժինը բերել :

Եւ դեռ ժիշ առաջ, քատրոնի մը մօս՝  
ի՞նչ գաւեշտական գէմքնը ապշահար նոյն անցորդնե-  
րէն՝ տեսանե տատանող  
Որ նոյն վայրի կեանին ելեխտրական խողովակներէ  
կանաչի ներկուած, կը նմանէին պրոնզէ ժանգոս,  
խենք դիմակներու...

Նոյնիքան ներկըւած  
կարմիր երկընիք մը ֆօնին վրայ :

Կը կարծես լըսել հեծկըլտութի՛ ձա՞յն :  
... Օ՛, այդ գինիքի յարդաւմն է միայն, որ կը կարկաչէ  
Խաղարաններէն մինչեւ ճակատներն հսկայ շէնքերու :

— Սակայն իրական նո՞յն ցաւը խորունի  
Ու տարրալուծուող այս ժպիտներու անսահման  
գաւեշտն  
Անորակելի այս հերոսութիւնն ապրելո՛ւ տեսնին,  
Շարժող, անանուն ստուերներու հետ  
Մեզ կը քրքչա՛յ՝ բոցէ յարաշարժ կոհակներուն մէջ  
Մարդկային ծովուն  
Մայրաքաղաքի...

ԵՐԵԿՈՆ ԱՀԱ ՔԱՂԱՔԻՆ ՎՐԱՅՅԱՅՅՈՒՄ

Երեկոն, ահա քաղաքին վըրայ  
կարմիր թեւերով՝  
Կ'իջնեն չահեր  
հողիներուն,  
պողստային վըրայ լայնաթեւ...:  
Սյատեղ գէմքերը կը սահին բաղմութեամբ,  
ու կստքերը կը սահին ուղեղներուն վըրայ մեր  
Օ՛, արեւեր մանրանըկար  
եւ հըրավառ ևւ յողնած  
ապակեայ բիւր դունգերէն թոլըրացող՝  
բանտարկեալ թոշւններու բախիւնով...:

×

Կը յիշեմ դեռ իմաստը մութ բառերուդ,  
հրայրքոտ ու այնքա՞ն մեղմ,  
Հո՛վը, հովը որ կը սուլէր, կը սարսուա՞ր  
մեր սուքերուն տակ կարծես  
շունի մը պէս անսըւաղ...:

Ու կը յիշեմ դոլորշին յիշատակին այն դժնէ . . . :

Ասլրելու տենչն այն ատեն՝  
աչքերով լայն ու թափանցող տեսլլքով  
ուղեղներուն մեր կը բանար  
իր կրակէ տափաստաններն  
կը պաշարէր մեզ դաժան ու անյագուրդ զօրութեամբ :

Քաղաքներու բազմութեանց հետ՝  
որոնց կրծող թշուառութիւնն հողեկան  
կ'ոռնայ իր ցաւը կարծես՝  
տիրանալու  
իր լոյսի եւ չնչելու իրաւունքին,  
մեր հողիներն անսըւաղ  
խօլ տենչերու աղեղն իրենց կը ձգտեն :

×

Հեռուներէն դեռ հնամեայ կոթողներ,  
տաճարներու ստուերներ, հիւսիսային քամիին տակ,  
զիշերային սարսափիին,  
կը զետեղեն զանդուածն իրենց  
ուղեղներուն մեր զանխուլ . . . :

Մինչդեռ կեանքեր կը փշլին խուլ աղմուկով,  
ու կը կանգնին լայնանիստ հազար բուրգեզ  
ու երկնաքեր հսկաներ . . . :

Եւ աստղերը կ'իջնեն վար  
իրենց անդուսպ ու մտրակող բախիւնով  
ու անյեղի մասնակցութեամբ տարերց :

Որքա՞ն դժուար է սէրն այս  
համայնակա՞ն, անպարփակ  
որ կը կառէ զիս մարդկութեան մը աըխուր . . . :

Հոգիս՝ անտառ խորհրդաւոր  
իմ հոգիս,  
արևներու հանգըրւան արդ միայնակ խոկացող,  
Բւեռային արարչական լըսութիւն :

## ՔԵՐԹՈՂԻ ՄԸ ՀԱՄԱԾ

Ճանղիպուծի ջերմութեամբ  
Ու համբոյրի մը նըման  
Կը քաղեմ երդն իր էջերուն  
Իը ըստուերով զիրկընդիսառն:

Մըտածումիս մէջ զինով՝  
« Ան քայակայ՝ ան չկայ... »  
Եւ իր հեծիւնն է միայն  
Պիտի արդէն հեծկըլտայ...

— Ի՞նչ քաղցր էր օրը գարնան  
Երբ հորիզոնն անդրադարձ  
Աչքերուղ մէջ կը վառէր  
Դողացող բոց ու քերթուած:

Կը քալէինք անշըշուկ  
Արահետէ մը դըժուար,  
Խիճերուն մէջ մեր սիրոյն՝  
Կորած հետքի մը համար...

Այսօր կրկին կը դառնամ  
Ճաճբաներէն այդ լուսէ՝  
Աւելի մերկ ու մինա՛կ,  
Աւելի դժբա՛խտ գուցէ:

Արդ... ի՞նչ յուզում հոգիէդ  
Կը յամենայ ձեռքիս մէջ,  
Ու ձեռքիս մէջ կը կաթի  
Արիւնդ ահա էջ առ էջ...:

1937

## ՏԱՐԱԳԻՐ ՏՂԱՆ

Շրժներն անոր գողացին — տեսաւ քրքիչն երբ մարդոց...  
Երկերներէն հեռաւոր մինչ ան բերաւ մարմինն իր  
— Բազմաչափար մանկութիւն ու պարմանի բազմախոց —  
Երաղներու և կեանքի ծարաւի սէրն իր աղուոր...

Տարիներէն՝ իր չարքաշ ձեռքերով ան կը խըլէր  
Ապրելու պարզ իրաւունքն : Երջանկութեան չողն անդամ  
Երբեմն անոր խոյանքին մէջ բոնըւած թոշունն էր...  
Եւ լուսեղէն ուղիներ կ'ակօսուէին յաղթական :

Հեշտութենէն երաղին զինով էր ան : Բաղիտակ  
Որքա՞ն սէրեր բացուեցան, ծոթրինաբոյր մաղերով՝  
իր նայուածքին դարնան մէջ, ո՛, մայիսեան խնդուն վարդ,  
Նըւիրեցին մարմիններն՝ իրենց խի՛նդը՝ թարմ ու զով...

Արեւահար իր գէմքին ես կը նայիմ ընդերկար,  
Ողիսականն այդ անուշ նայուածքին ի՞նչ տըխուր է...  
Պիտի աչքերն իր խըլեն կարծես այնքան հրայրքով  
Ա՛լ հեռաւոր, կորուսեալ երջանկութեանց ստուերներն:

Ալեկոծմանց ընդհանուր, յորձանքներուն մէջ ներկայ  
Կը բարախէ արիւնն իր ա'յնքան կարօտ, ա'յնքան սէր,  
Որ պիտի օր մըստանան ձեւն իր խոշոր երազին  
Բլուրներով, դաշտերով ու բնութեամբ հայրենի:

Գորշ ջուրերուն մէջ հիմա այս գիշերուան յամբընթաց  
Մըսորումն իր յուսահատ կը բարձրանայ, կը մեռնի...  
Հեռուն՝ լոյսի կըսորներ կ'անձրեւեն զող մը տըխուր  
Ու նայուածքներ անծանօթ կը հարցընեն. «Դէպի ո՞ւր...»:



## ՏԱՐԵԴԱՐՁ ԻՆԳՆԱՊԱՇՊԱՆՈՒԹԵԱՆ

Ես վերստին կը տեսնեմ —  
Ամբարտակնե՞ր կային հոն, ու կառուցուած դիրքերու  
Օձապլատոյտ նոր ցանցեր...

Հայաքաղաքն անանուն տենդի մը մէջ կը պրկէր  
իր մըկաններն՝ աղեղի սըլացումին անուղայ...  
Գերբընակ'ան, անազմուկ աբտորանքով բարձրացած  
Ամբարտակները կամքիր՝  
Կըրանիթէ կուրծքն իրենց կը բանոյին կրակին դէմ,

Ու ես կրկին կը տեսնեմ՝  
Դէմքերը խիստ էին հոն, դէմքերն ուրախ վճռակամ:  
Ողեւորեալ խենթութիւն մը մահուան հետ կը խաղար...

Ու այսօր ալ դեռ կրակի , քանզումներու դետնատակ  
Դիմադրութիւնդ աննըւած  
Արիւնիդ մէջ , պրկըւած զնդերներուդ տակ հիմա  
Ամբարտակներն իր լարած՝  
Կը մըխըրճի՛ դալիքի եւ դարերու կողն ի վեր :

Ու բարախիւնն հոդիիդ , հերոսակա՞ն ժողովուրդ ,  
Ներկայութիւնն իր ահա կ'արձագանդէ , կը հնչէ՛ :



# ԵՐԿՐԱՆԿԱՐ

Հընոցներու բո'ցն է կարմիր՝ աշխարհներուն կը նետու ի  
Որպէս դաժան ու երկաթէ տառապանք:  
Մեքենաներ՝  
Ամբոխներու սիրտն իրենց ակռաներով արիւնող:  
Ակռաներու դարձիղարձ պըտուտքին մէջ կապտըւած  
Հողին, հողի՛ն մարդկութեան . . . :

Քաղաքներն արդ աչքերով անասնական գեռ կ'ոռնան,  
Ժամերն հատ-հատ կը մեռնին թռչուններու նըման մուլ  
Աւ կ'իյնան վար զարնըւած:

Կը դըղըրդան կառաշարներն ու հոկայ կամուրջներէն կուգան  
վար:  
Սուլումներու մէջ ճըչող  
Ծխնելոյդի երկնամերձ դաշտանըկար ու ժըխոր . . .



Ո՞ , ամբոխներ ,  
Որ կը թափէք ձեր հոգւոյն ողջ ծանրութիւնն հոգւոյս մէջ . . .  
Անցնող ժամերն անպայման  
Պիտի բերեն ձեզի նոր յոյս մը — ահա՛ Երեկոյ . . .

Գետեղերքէն Երկարող պիտի անցնիք դիմացի  
Անկիւնի պառը «Խթուալ» :  
Պիտի այլեւս յոդնաբեկ ձեր կոկորդէն անցնի վար  
Աժան գինին որ փայտէ ու անվշնաս նիւթերէ  
Կը թոքի , ու տանի ձեզ քաղցրութեամբ  
Երջանկութեան դոներուն . . .  
Ու հացը որ ձեր առջեւ ունիք հիմա  
Մի՛ կարծէք որ գարիի ըլլայ հայ —  
Քիմիական շատ նրբին ու ճերմակ նիւթ է միայն  
Որ կարենաք շատ ուրախ  
Աւարտել օրն հետազայ  
Ու քիչ առ քիչ օրօրել ձեր հոգին . . . :

Բազմութեան մէջ  
Վայրավատին հայեացքով յամեցող  
Եղայլնե՛ր ,  
Կը ճանչնամ ձեզ . . .  
Ողբերդական աչքերով՝  
Դուք որ հիմա աշխարհի մութերուն մէջ կը չնչէք  
Անկիւնաղարձ օրերու սարսուռն այս ,

Դուք որ օր մը հեռաւորի արեւներուն մէջ ծընաք  
Սրընդահար ցորեններու չոյանքով արբեցած  
Ու հրճուեցաք աշխատանքի եւ ձեր հողին համբոյրով,  
Եւ որ արդէն հաւատքն ունիք գալիքի  
Ու կը պահէք ուժը զեռ հոգեկան ձեր պարզութեան՝  
Պիտի ճանչնաք ակնարկիս  
Դառնութեան մէջ դուք ալ զիս՝  
Վստահութեամբ փոխադարձ,  
Ու վիրաւոր հողին ձեր  
Պիտի գիտնայ բարձրանալ  
Տարիներու բարախուն վաղքին վըսայ քաջութեամբ :



## ՄԵՐ ԵՐԳԸ ՑՆԾՈՒԹԵԱՆ

Աշխարհի լայնածիր կողերէն  
Կը հասնին սրտիս մէջ գանդիւններ,  
Կ'արձակուին հրթիռներ ու ջրվէժ —  
Ու կեանքի աղաղակ փայլակող...

Եւ յանկարծ հեռաւոր սահմաններ  
Կը բանան ինձ տեսիլքն հայրենի...  
Խութիւնս է ահա կը նետուի  
Օրերու յաղթական վերելքին:

Կ'ըսէի ես ինծի հրճուադին —  
Պիտի գա՞ն, ոլիտի գա՞ն օքնեն իմ.  
Ծովերէն, ծագերէն անցնելով  
Թևերուն վրայ ստոյդ Երազին...

Օ՛ հէ՛յ, հէ՛յ, կորընթարդ սարերէն  
Այդային բոցագեղ գոյներու  
Բարձրացող պա՞րն է վառ մեր երկրին...

Հմայքի՛ մեր երկիր , հոսող բո՞ց ,  
Վայրանկար տեսիլքի իրական .  
Գոյներու կարկաչի համանուադ  
Կը հնչեն բարտիներն արքենի . . .

Կը նետեմ իմ ակնարկս արեւին  
Վասվառող չիներուն տօնական —  
Արեւի ու կեանքի խնջոյքն այս  
Կը յորդի՛ , կը յորդի՛ խնդութեամբ . . .

Ու չինչող եռուզեռ , կառուցո՞ւմ . . .  
Կը շարժին բազուկներ պերճագեղ ,  
Աշխարհի փոթորկին յանդիման . . .  
Կը կանգնին նոր կամքեր ուղղաձիր ,  
Պալատներ , երիտասարդ սերունդնե՛ր ,  
Սերունդնե՛ր սկատանի . . .

Օրերուն հետ ահա , սերունդներ  
Իրենց ողջ էութեամբ պիտի զան ,  
Պիտի զա՞ն տարածել նուաճումն  
Մեր մաքին ու ջղուտ մեր բաղկին . . .  
Աւելի լայն շունչով մը զինուած  
Պիտի տան աշխարհի ծագերուն  
Իրենց ձայնն յաղթութեան :

Նայիրեան բարձունքներն են կը կին  
Մասուցուող՝ կեանքի մը վերաբարձ:  
Օ՛ հէ՛յ հէ՛յ կատարուած յաղթանակ,  
Ցնծութի՛ւն ու խայտանք բոցավառ  
Սրտին վրայ մեր Երկրին:



ԱՐՁԱԿԵՑԻ ՄԱԳԵՐԴ ահա  
Արեւներու զինջ համբոյրին,  
Որ կեանքին երզը բարձրանայ  
Ալիքներէն անոնց մըքին :

Թռղ մերժէ՛ աեւդ ա'լ գերազոյն  
Ամէն շարժում արուեստակեալ.  
Ան վայրկեանն է լուր ու անհուն  
Յաւիտենի՛ մը կերպընկալ :

Պիտի հըպին բազում ձեռքեր  
Անահտական լոյս կոնֆերուդ,  
Եւ ուրիշներ՝ դեռ անհամբեր,  
Ռւգին խլել կեանքդ հոսանսուն . . .

Սակայն ընտրեալներն անանուն  
Ա'լ պիտի զան օր մ'անպայման  
Վառել կնդրուկն իրենց հոգւոյն,  
Զոհուի՛լ ձեւիդ ուրախութեան :

Ու հըրաշքին յայտնութենէն  
Յայնժամ անոնք քող հաղորդուի՛ն —  
Երբոր շրբներդ արտասանեն  
Բանն արուեստին աստուածային . . . :

## ԺԱՄ ՄԵՆՈՒԹԵԱՆ

Ժամ մենութեան, խորհուրդ մեծ...

Արարչական տիեզերք,

Սահմաններուդ վրայ հոգիս՝ իշխանական այլուծի՝

Կը բարձրանայ վեհութեամբ

Ներքին աշխա՞րհ ճը բացուող իմաստութեան արեւին,  
Ըմենալոյն պատարագ, ու խորութեա՞նց յարութիւն,  
Եղեմայի՞ն ճրգահաս:

Ժամ մենութեան, ովսաննա՞ ջնորհներուդ անհանար:

Կեա՞նքն է այսուեղ, ըստեղծագործ ու ներքին,

Գերազրական իր ձեւին մէջ

Կը տարածուի՛ յորդառաս:

Աչքերդ այսուեղ թող լոգնան առաւօտեան լոյսին մէջ.

Վայրիեանները դարերո՛ւ տեւողութիւն զգենուն,

Ու բարձրութեանդ վրայ կուռ, մեծ օրհնութիւն ճը յայնժամ

Սփուէ՛ թեւերն իր անհուն:

Ժամ մենութեան... խորհուրդ մեծ...

## ԵՂԲՈՐՄ ԽՈՍՔՈՎԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Այց ծը՝ այրող յիշատակիդ...  
 Ու կը զողայ սիրտըս նորէն  
 Վիրաւոր՝  
 Ճաճբաներուն վըրայ հին:

Անպարագիր առեղջուածն է ահա՛,  
 որ հարցական մագիլներով կը ձայնէ  
 անձանօթի դոներուն...  
 Եւ նոյնացած յաւիտենի հետ՝  
 Մա՛չն է միայն որ կ'երդէ յաւերժութիւնը կեանքին:

Ծանրութիւնը անձանօթին լոռութեան՝  
 ուր կը խոկայ հողին մոայլ ծանթէի:

Այց ծը՝ այրող յիշատակիդ.  
 Եղբա՛յր իմ,  
 Ահա շրթներդ հառաչանքով ծը լըռին  
 շեռուներէն,  
 Վերջին անգամ ծրմնջեցին բարութեամբ  
 քանի ծը պարզ անուններ...  
 Եւ ինկա՛ւ  
 Աստղը դժբաղդ, երկինքէն:

Թերեւս հանգիստըդ վերջին  
պիտի ըլլայ շատ թեթեւ  
տառապանքէ ակօսուած հոգւոյդ վըրայ անաղարտ :

Ու ողբ չունիմ եւ ո'չ արցունք —  
ինձի անպէտ կը թըւին...  
Սիրելի'...  
ըստոյիկեան ժպիտդ այդքա՞ն բարի է:  
Այլեւս ի'նչ ողբ եւ ի'նչ արցունք...  
Այլ ճեղճութեամբ,  
Գաղտնօրէն  
պիտի օր ճը միանա'մ  
հոգւոյդ ըիւրեղ վերելքին:

1941

## ՎԱԶԳԻՆ ՇՈՒՇԱՆԵԼՈՒՆ

Et si notre âme a valu que lque chose, c'est qu'elle  
a brûlé plus ardemment que quelques autres.

André GIDE.

Պիտի այսօր մոընչե՞մ բարկութենէս ու ցաւէս...

Քարափներուն վլրայ սա' — կարծես երեկ էր միայն —  
Որ մեր քայլերն անոպայ կը հնչէին ծանրօրէն,  
Կը բարձրանար կիրքը մեր երիտասարդ տենչերուն  
Ու փոթորի'կ էր մրմանջն ու մեր աղօթըը՝ գոչում:

Եւ, մըթութեան պահերուն, ընկըրկումի վայրկեանին  
Կը բըռ-ընկէր աչքերուդ բոցին մէջ նոր թարմութեամբ  
Սերունդի մ'ամքողջ հողին՝ ազատատեհչ ու հըպարտ՝  
Գեղեցկութեանց սիրահար, երիտասարդ ու անոք...

Պատկերդ ահա քանդակեալ կը ստանայ արդ հոգւոյս մէջ  
Եռացող տենդ ու հողի ու պոռ-թկացո՛ւմ առնազեղ,  
Կեանցին վլրայ հասարակ արհաճարհա՛նքն իր նետող,  
Ճամքաներէն քարքարուտ ճագըլցող ծիրն իր դըժուար:

Պիտի այսօր մըոքնչե՞մ բարկութենէս անողոք՝  
Կը մըտածեմ երբ՝ այնքա՞ն կարելութեանց վրայ պարտեալ,  
Կը մըտածեմ մանաւանդ քու վաղահաս մեկնումիդ՝  
Աներկեւան ու հրապարտ՝ ո՛ Շուշանեան սիրելի...:

1942

## ՎԵՐՋԻՆ ԸՆԾԱՅ

Ամէն վայրկեան կը մեռնի եղերական իր մահով...  
Մինչ օրերը կը թաւալին — դեռ կը քալե՞նք կը քա-  
լենք...

Մեր շուրջն ահա ըստուերներ  
Անյագօրէն կը բանան իրենց ձեռքերն աղբիւրին  
Սուր պապակով,  
Ու մինչ շատեր՝ յամեցող  
արբեցութեանց, կախարդանքի ստուերին...  
(Ծիծաղն անոնց այնքան թեթեւ է, յիմար,  
Լիահագագ իրենց ձայն  
երբ կը նետեն իշխանութեամբ ցանուցիր  
Բիւր խեղճութեանց վըրայ մութ:)

×

Ու այս բոլոր ձայներէն արուեստական ու տըխուր  
թոյներէն այս տարածուն  
Պէտք է ծըծել, ըստանալ կեանքի ծըւէն մը ապրող,  
Օ՛, մինչեւ որ ուղեղներուն մեր հանդի  
Մեքենական տըրովիիւնն  
Այս օրերու գերութենէն ձերբազատ:

Արդ ծըծումբի ու մաղութի թանձրացող  
Գոլորշիներ կը փակեն լոյսն աչքերուդ  
Ու տարաժամ վերջալոյմներ կը լոգնան  
Լուռ էութեանդ ալքերուն մէջ երկնային...

Ու պարտըւած դիտակցութեանդ պայքարէն,  
Տառապանքէն անօթութեանդ հոգեկան  
Կ'ուղեւ խնդալ, գեռ ծիծաղի՛լ դառնութեամբ:  
Մինչ աշխարհի մէկ հեռաւոր անկիւնէն  
Ու հեռաւոր ճանապարհի մը ծայրէն  
Կը կանչեն մնալ տառապակոծ խուլ ճայներ . . . :

×

0', ուշացանք կեղծ լոյսերու տակ փայլող  
Քաղաքներուն ու մայթերուն վըրայ խուլ . . .  
Անասնական խնճոյքներուն առօրեայ  
Մենք կառչեցանք մելամաղձու ժողիտով . . .  
0', ներեցէ՛ք այս ըլուայլ  
Յիմարութեանց անօդուս:


Մթնոլուսներ կային որ մեղ փակեցին  
Հայլիներով, թաւիշներու կազմիրով  
Երւայտութեամբ, նըւագներով, գինիով : —  
Բաժակներէն ծիծանուած, նրբերանդ  
Գոյներն յորդող գինիներուն  
Տուին դիւթիչ եւ ընդելոյզ երագներ  
Մեք աչքերուն :

Ու ներեցէ՛ք մեր մըլուայլ յիմարութեանց անանուն . . .  
Եղբայրական հոգիներուն կը բաշխե՞նք  
Ինչ որ մընաց՝ մեր ափին մէջ՝  
Անվաբան :  
Արդելափակ սրասուրն աբդէն կը քանդենք . . .  
Տարածութիւնն աղասութեամբ ճեղքելով  
Եղբայրական հոգիներուն կը բերենք  
Ինչ որ մընաց մեր հոգւոյն մէջ  
Անաղա՛րս :



Ա Ժ Ա Ն Պ Ա Յ Ք Ք Ա Ր





## ԱՌԱՋԻՆ ԵՐԹ

Սարսուռ մ'աննուած՝ հիւսըերու մէջ խոր  
Ուր կը գալարին ուժերն առտուան, —  
Առաջին երթին է պայքարի, մահուան,  
Նուիլումներու օրուան կամակոր:

Տիեզերք ճը հոն կը փըլի անդարձ,  
Ուր արիւններու դոյնն է բորբոքուն,  
Մատներէն կ'իյնան ժամանակին թայն,  
Հրդէս ու աւեր, կեանքեր հըրախանձ...

Ու առաջին երթ, շա՛րժ անվերադարձ...  
Երկահիւններու փա՛յն է այգուն դէմ.  
Կ'ելէ խաւարէն զայրովն այդ դըմիսէն,  
Նորոգ յաղթութեան ճը նո՛ր այգաբաց...:

## ՊԱԺԱՆ ՊԱՅԻԱՐ

Կը բարձրանան գանկերու մէջ խելազար  
Շըկահիւններ, տարածուող բոց ու աւեր...  
Փայլատակող հորիզոնի կողն ի վար  
Կը բացուին նոր ու ահաւոր անդունդներ:

Երկիրներէն ու ծագերէն վիրաւոր  
Կը հասնին խուլ տըրովիումներ աչքերուս...  
Գահավիժո՞ւմն այս մարդկութեան ահաւոր  
Անդունդներուն հոգեվարքի մը անյոյս:

X

Քաղաքներէն՝ համայնակուլ ովկէան՝  
Ուր կը ճըշան տառապանքի երկունքով,  
Գերիրական մեծ պրկումով հոգեկան  
Կ'ելեն դէմքերն հերոսներու բազմախոռով:

Ցառաջացող թշուառութեան սիւներէն  
— Դէմքեր կըմախք — տանդէական որպէս կանչ,  
Կը պայթի արդ մեծ ուժն արեան հըսեղէն  
Ալիքներով հզօր, կիրքով աննահանջ...

Աստուածներու պատուանդաններն են ինկած  
Բըռունցքներու արդարութեամբը դաժան...:  
Ցառաջընթաց մարդկութիւն մը վերամբարձ  
Պէտք է բերէ ա'լ վըճիռն իր վերջնական...:

## Գիշեր ԿՐԱԿԻ ԳԾԻՆ ՏԱԿ

աչճաններէն քառաթեւ՝ տխրութիւններ ծանրաքայլ  
Վկրապատառ ու մըթին կը բարձրանան աստղերուն —  
Ու հեռաւո՞ր, զիշատող հրդեհումներ արիւնավառ՝  
Գանկերուն մէջ ու հոգւոյն:

Այրիացեալ դաշտերուն, ու արտերո՞ւն տոչորուն,  
Երկիրներո՞ւն խաչեցեալ —  
Լու՞ աղօթքն ահաւոր...



Պայթիւններն ա'լ լլուեցին...  
Դիակներն արդ կ'աղօթեն ձեզի համար, կռուողնե՞ր,  
Ազատութեան մը զալուն,  
Որուն թեւելն անձկազին կը բարախեն, կը հեջեն...

Պայթիւնները լըուեցին . . .:  
Գուցէ այդուն յանդիման  
Մորթենք մեք զոհը վերջին՝  
Հոգիններուն յարութեան:

Սահմաններէն այս, սակայն,  
Ո՛չ մէկ յոյսի ձիաւոր, —  
(Ծըսամորճի հեռաւոր բացխըփումներ խեղըւող  
Կը ծակեն դէմքն անյարիք  
Այս մըթութեան մահալող . . .):

Հորիզոններ հոն կու լա՞ն . . .  
Ու հորիզոնն արնախանձ՝  
Ինչպէս անհուն մայրական չըյագեցող դըթութիւն  
Այս գիշեր ողբերգական լըուութիւնով պարուրեց  
Մեռելներն իր անհամար:



Դ Ա Դ Ա Բ

Արդային շողեքէն առաջ  
Ուր մառախուղը կը թանձրանայ  
Ծեր աչքերու նման՝  
Առաջին գիծերը յառաջացեալ  
Կը հանդէին —  
Իրենց տարեքային զայլոյթէն . . . :

Երիվարներ սանձակոտոր  
Ու ծանրաբեռն,  
Զըրահապատ անիւներ  
Շարժող բերդեր  
Ու հըրէներ պողպատէ  
Ամբողջ գիշերն հերկեցին կրակով  
Դաշտերն այս . . . :

Լուսնային մթութեան ծոցէն  
Սողոսկեցան ըստուերներ  
Ամբողջ գիշեր  
Երամատներէն  
Ու պայթեցան մետաղներ խօլազարկ  
Գանկերուն վրայ մարդկային :

Տըտում ու մութ քաղաքներէն  
— Այդքան հեռու, հեռաւոր —  
Այս առաւօտ ո'չ մէկ լուր . . . :

Այստեղ՝

Հողին ու քարակոյտերու աւերումին մէջ՝

Արիւնու ոտքերը կը խրին ներս, աւելի

ներս :

Եւ՝ առաւօտեան ժամուն՝

Փոթորկածին ուրուականներ

Կը հաւաքեն պողպատէ սաղաւարտներն

այլանդակ

Խիճերուն վրայ եւ փշաթելերուն՝

Խրտուիլակի ճօճումով...

Օ՛ իրենց ծակ երախներէն կաթկըթող

կաթիլներով արիւնի...

Այս առաւօտ՝

Խրամներու թաց, ապահով դրկին մէջ,

Ազուաւներու սեւ բիծերէն քիչ անդին,

Երկու հոգի՝ երկաթակիր՝ լոռոթեա՞ն պէս

Կը հսկեն

Հորիզոնի գիծերուն...:

1942

## ԲՈՅԵՐԸ ՔԱՂԱՔԻՆ

Բոյերը քաղաքին պսա՞կ են ողորման  
Տուներուն, ոստանին, կիներուն հոգեխոռով-  
Բոյերը քաղաքին կը բրբջա՞ն  
Խորտընկէց զէնքերու հաղագով:

Գազանի մը նըման, գազանէ մը արագ  
Մահուան ձե՛ռքն է՝ վարար՝  
Պատերուն տակ հիմա աւերակ:

Հեռացէ՛ք, հեռացէ՛ք ու ճամբա՛յ —  
Կառքերը կը սուրան զայրսլթով,  
Կառքերը՝ ինաչակիր, աղեկէղ  
Դրոշմով արիւնի եւ մահուան:

Հեռացէք, հեռացէք շուտափոյթ...  
Արշաւէ, ու զըրոհ, համազա՛րկ,  
Դիւային խրախճանք ու դուռյթ...

Բոցերէն քաղաքին՝ յեղակարձ  
Կը պութիւն անիւներ զբահապատ...  
Կը կանգնի՛ն արդ կածքերը պողպատ —  
Վերջին զրոհն է արդէն արձակուած:

Կ'ոգորի թշնամին զիստապաստ  
Թշնամին՝ կատաղի՛, ձեռամբարձ  
Գրոհին դէմ, ուժերուն մեր դիմայ:

Բոցերով՝ քաղաքին ազատեալ՝  
Նուիրագործ յոյսե՛րը մայրերուն...  
Պսակեա՛լ յոյսերը մայրերուն  
Կը ժպտին արցունքով լուսափա՛յլ:

Ս.Ի ՅԻՇԱՍԱԿԻՆ

**Ի**նգելարքի մէջ էիր երբ ուազմադաշտն արխմեստ  
իր գրկին մէջ կ'օրօրէր կոտուցումը կողերուդ.  
Օ՛ անձանօք մըտերիմ, աչերուդ մէջ վերջալո՞յս  
իր ահաւոր, ու անցնող երանուրիւն մը անգուք...

Ոչ ոք կըցաւ լըսել քեզ ակլնքարքին մէջ այդ հուսկ.  
Բոլորը քեզ լըմեցի՞ն նակատագրի թիրտ խաղին...:  
Մա'յրդ էր, յանկարծ' հեռաւոր՝ մղաւանցէն խելայեղ  
Ըստափելով գոչեց. «Ե՛լ, ե՛լ, իմ զաւակըս անզին...»:

Ու դիտապատ անկումէդ՝ քանի մը իիր ծաղիկներ  
Արխմեցան ցօղարուրմ դաշտին վըրայ այդ օտար:  
Արդարուքեան անունով պիտի մարդիկ երդուընա՞ն...  
Ճողիդ խաղա՞ղ քող անցնի այս սահմաններն հրավառ:

ՊԱՅՔԱՐԻ ՕՐԵՈՒՆ

Անոնք հաղիւ նշմարելի՝ քանի մը մութ ըստուերներ՝  
Փախըստական, դեռ պատանի, անհունօրէն չարչարուած,  
Անոնք՝ էին անտառի ցուրտ խորչերուն մէջ բարձրաբերձ  
իրենց ճանկով ու զէնքերով՝ ճակատագրի մը դիմաց :

Սրտերն անոնց կը բարախէր հեռուներու ձայներէն:  
Սառնամանիք տուաւու մ'էր քաղաքներուն վըրայ դեռ  
Զորս կըսկւով, խոր մութին մէջ, ըստիսուեցան թողլլքեւ  
Ուր դոյժն ահեղ անդզերու վայրադօրէն կը շաշէր :

Երեմըն թեւ մըն էր արծուի՝ իրենց դլխուն վրայ ճախրող,  
Ուր կը բերէր ազատութեան անչափելի միջոցն այդ.  
Ու կը վառէր դէմքերն անոնց արտասովոր ուժդնութեամբ,  
Նայուածքներէն այդ կը ժայթքէր արեւներու ճառադայթ...

Երկրիս վըրայ կային աեղեր ուր կը վառէր արեղակն,  
Ուր ցորեանին հունձքը ոսկի, մանղաղներու հեւքը վառ  
կը կուտակէր երջանկութեան մը խոստումներ թանկաղին,  
Ու իրենց մութ սրտերուն մէջ՝ յոյսի նորող չող մարդար:

Եւ ապագան արդ կը դառնար անառիկ բերդ մը անոնց  
Աչքերուն մէջ .— բըստնցքները կը սեղմէին յեղակա'րծ  
Զէնքերու ցուրտ փողն անվարան ու անձկալիր շարժումով,  
Ու հորիզոնն անոնց կ'ըլլար տեսիլներով ծանրացած :

Սակաւաթիւ էին անոնք՝ անբաւարար՝ պայքարի,  
Ու տոկացին անյողգողդ, ու վէրքերով անձկագին . . .  
Առաւօտ մ'էր, ազգանըշանն անվերագարձ դըրոհի,  
Երբ բաղմացա՛ծ, դո՛ո, նետուեցան ազատութեան կոչոնքին:

## ||| ԱԴԱՅԵԼԱԿԱՆ

Աշխարհի լայն քառուղիներուն,  
Բարձունքներուն վրայ խաչաձեւ միջոցին,  
Հովերուն հետ ու փոթորկին ընդմէջէն՝  
Դիտէ՛ մարդոց երկիրն այս . . .  
Ժամանակին անկարեկիր քայլերուն տակ,  
Հարըստութեանց այս կապարեայ ծանրութեան —  
Մարդը՝ մըթին ողբերդութիւն առօրեայ  
Հաղարաձեւ դէմքն իր իրրեւ աստուծոյ  
Կը պարտադրէ ամենուն :

Ահաւասի՛կ մոլեզնութիւնն ամբարիշտ,  
Սանձակոտոր փոթորիկներն այս մարդոց  
Ունացող,  
Ցաղթանակող երկրի անհուն ծագերուն  
Ու ծովերուն ու օդին . . .  
Կիրք ու կանչեր ու ոռնոց . . .

Ճամբուդ վրայ արդ՝  
Զըրահապատ,  
Ամէն ինչ վա'զք ըլլայ, բալխո'ւմ,  
Թաւալլըլոր ունայնութիւն,  
Եւ ինքովինքը միշտ խածատո'ղ  
Կերպաւորում . . .

Գոռողութեան բարձունքներէն բազմազոհ՝  
Տիտանական կամքով պիրկ՝  
Թող անցնի,  
Անցնի՛ հեղեղն չութեանդ։  
Եւ դղըրդա՞ն երակներուդ արիմնին հետ  
Վառող ոիթմերն ըստեղծադործ... .

Դէմքիդ վըրայ  
Կարեկցութեան ու մեղմութեան  
Ո՞չ մէկ վատութիւն չը մընայ.  
Մինչեւ փըլին այս սընափառ կառոյցներն...  
Հարուածդ ըլլայ վերջնական։

Ու զոհերուդ կոյտերէն վեր  
Բոցերդ առնեն անհունութիւնն իրենց լայն... .

Արշաւանքի անկարեկիր քայլերուդ տակ  
Բացարձակ,  
Եղիր անսանձ, չարադործ ո՛յժ,  
Տարերային ասպատակ,  
Ու անյողդողդ կատարում  
Եւ լըրում  
Վերջնակա՞ն։

## ԿՈՅՐԵՐԸ

ատաղի հեւքով տարերց ընդհանուր  
կը փշի միջոցն հաղար չեղբերով,  
Ու կը բարձրանայ հոգիներու մէջ  
նաւաբեկութեան կանչն հոգեխըսով...

Մըթին աչքերով միլիոններու հետ  
Մահը կը տանի մեզ խաւարէն ներս,  
Բազուկներով պիրկ, բայց ա՛լ յուսաբեկ  
Բաղմութիւններու հետ այս մահամերձ...

Մարդիկ մահուան հետ դաշնակից հիմա՝  
Չարիք աստղերու լոյսով հըմայուած՝  
Աննըկուն ուժով մը ձըդողական  
Մերկ ու առխարիսափ կը քաղեն անդարձ

Դէս ի մեծ ըստանով ու դէս ի վախճան...


Ա Ն Զ Կ Ո Ւ Ի Թ Ի Ւ Ն

Ձնչուր այս կեղծ կարեկցութիւնն անխընայ  
կը քրքրվայ էութեան մէջ յաղթողին...  
Երնչ երկիրներ, բազմութիւններ կ'արտասուեն  
Երարժիններով դիտակաստ...

Հոգւոյս վրայ կը ծանրանայ անդուն դէմքը վասու-  
թեան,  
Օձապայտ կիրքերու,  
Ու ժամերուն մէջ խաւար՝  
Տառապանքը կը կաթի հոգիներուն վրայ մեր  
Մէկ անծանօթ աստուծոյ շանթահարող դթութեամբ...

Ու պայքարէն չգարձող երիտասարդ կեանքերու  
Ցիշատակն է մտքիս մէջ, որ կը քանդէ՛, կը քանդէ՛  
Ողջ կառոյցներն անցեալին...

Եւ մինչ մարդիկ կը խնդան  
Ու կ'անցնին ծանրութեամբ...  
Ե՛ս, դիտնային հասունցող փոթորիկն իմ հոգիիս...



Հէջ մընաց մէզ, ա'լ ի՞նչ մընաց յիշատակ  
Հին սղբերէն, բողոքներէն անկենդան —  
Բացուած վէրքեր որ կը խանձին, օ՛ կըրակ,  
Ու տիսրութիւն, ու հրդէհում հոգեկան...

Զերբարդատի՛լ աւերներէն անցեալին,  
Պրկե՛լ, ձգուել ըսլոր լիղերն անկարող —  
Զնայի՛լ ետ, մինչևւ զիծերն այլ հալին,  
Մուլթ կառոյցներն հիմնայատակ դառնան հող...

Եւ անցեալին անկումներէն հըրկիզուած  
Աւ ջրդեղեալ մեր կամքը հո՞ւր թող հազնի,  
Մոխիրներէն ենէ՛ հողին վերասլաց,  
Մշտակենդան ժողովուրդն իմ վերածնի՛ ...:

ԵՐԳ ԿԱՌՈՒԽՑՄԱՆ ԵՒ ՊԱՅՔԱՐԻ



||| լ նետեմ վերջնական մոռացման վիհերուն  
Վատնըւած ու թըշուառ օրերն իմ անցեալի.  
Օ՛, ներկան կը վառի սլայքարով ու կեանքով...  
Անցեալին վրայ իյնա՛յ ա՛լ հարուածն անյեղի:

Սրտերուն մողական ե՛րդն է ա՛լ կենդանի...  
— Ներկայի վորնչող նըժոյզներն են արթուն, —  
իր ամբողջ աւիւնով, իմաստով բովանդակ.  
Հա՛րկ է ալ ըմբընել վայրկեանն այս բարախուն :

Երկիրներն անձկութեամբ, վէրքերով կոտտացող,  
Կը հայցեն բազուկներ շինարար ու խիզախ,  
Ահաւոր քանդումէն սաստկօրէն արիւնած,  
Զրանցքներն՝ անհամբեր՝ ջուրերու կենսուրախ:

Կը տեսնեմ ես ահա տեսիլն այս լայնածիր՝  
Գալիքի մը պայծառ փառքերով հանդերձեալ  
Ներկային ընդմէջէն՝ իրական քան երբեք՝  
Կենդանի հեւքն է ան, գոյութեան կիրք եւ փայլ:

Բիւրաւոր կամքերու կուտակումն այս արի,  
Կառուցման զըրոհն այս դաշտերուն մէջ արեան,  
Զարիքին դէմ վարար ծառացումն անվլ՛ատ  
Կը զինե՞ն իմ հոգիս զօրութեամբ մ'անսասան:

Զինուրեալ կամքերու ճիզերով բարձրացող  
Մեծութեան, լաւագոյն աշխարհի պատկերն այս  
Պիտ' ըլլայ կենդանի ու դառնայ զօրաչարժ  
Նըւաձէ միակամք բարձունքներն այդ ահճառ:

Հանդրուանն է վառած արեւով ու կեանքով,  
Ո՞վ ասպետ ընկերներ, իշխաններ մեծհոգի,  
Բաժակներն արդ ըմպել հարկ է մեզ յոտընկայս, —  
Նըժոյզներն անհամբեր են արդէն ու սոքի . . . :



## ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ

Ապրող սերունդին

Այլավատին օրերուն գումարն է այնքան դժխեմ...  
Աշնանային տերեւներ — վառապասակ ունայնի —  
Արեւադարձ կրքերու տևնդերն արդէն կը կրծեն  
Մեր մարմիններն ալ յաղնած ու գըլթութեան արժանի:

Օ՛, մեծ ցնցում, յայտնութիւն մայեղակարծ եթէ  
դար...  
Ասողի մը լոյսն արշաւէ՛ր երակներէն մեր կեանքին,  
Խաղերն ուժեղ հնչքին — քունքերուն մէջ արթըննա՞ր  
Մեծ արտիւնը կեանքին, խեղդէ՛ր բոլոր ողբերն  
հին...

Մինչ կը հսկեմ՝ հեռուէն՝ կապտելու դէմքը այդուն,  
Զայն մը յանկարծ՝ պատկամող. «Դո՛ւն ես ընտրեալն  
այդ վըսեմ...

Տառապանքին, ահաւոր գիշերներուն տիրակալ՝  
Յորձանքներով բիւրեղացած ու զըրահուած մութին  
դէմ...»:

6

Նոյնհետայն ուժի մը ցնցող ելեքտրական արթնութեամբ  
իրականութեան կռանին կը դարնէ՛ հեւքն իր  
որայծառ...

Կայծերուն մէջ՝ ատրաքէկ՝ վստահութիւնն անսահման  
կը վերածէ զիս կեանքի յորձանուտի մը վարար:

1945



## ԵՐԿՆԱՑԻՆ ԷԱԿԻ ՄԸ ԶԵՌՎԵՐՈՒԻՆ ՎՐԱՅ

Ճառաղայթ մը արեւէն,  
Գարնանային պայծառ ժըսկի'տ մը ոսկի,  
Գինովութի'ւն երկրային ...

Կը բացուին դռները հեռաւոր  
Դրախտային պարտէղներու ...

Տարօրինակ երդ մը լոյսի  
Ջեռքին վըրայ աղջրկան  
Կը կտցէ  
Վարդը նրբին մատներուն :

Ունկընդրութի'ւնն այս խաղաղ,  
Օ՛ սպառումը սրտի տրոփին,  
Սեւ ու ճերմակ հըպումներուն տակ անդայտ՝  
Դաշնակին վրայ նետուած վարդեր կենդանի...  
Ժամանակի սըլաքներէն խոցոտուն ...:

Գորովադին՝  
Գորովադին՝ համբուրել

Նոյնհետայն ուժ մը ցնցող ելեքտրական արթնութեամբ  
իրականութեան կուանին կը զարնէ՛ հեւքն իր  
պայծառ...  
Կայծերուն մէջ՝ ատրաշէկ՝ վստահութիւնն անսահման  
կը վերածէ զիս կեանքի յորձանուտի մը վարար:

1945



## ԵՐԿՆԱՑԻՆ ԷԱԿԻ ՄԸ ԶԵՌՎԵՐՈՒԻՆ ՎՐԱՅ

Ճառաղայթ մը արեւէն,  
Դարնանային պայծառ ժըպի՛տ մը ոսկի,  
Դինովութի՛ւն երկրային ...

Կը բացուին դռները հեռաւոր  
Դրախտային պարտէղներու ...

Տարօրինակ երդ մը լոյսի  
Ջեռքին վըրայ աղջոկան  
Կը կտցէ  
Վարդը նրբին մատներուն :

Ունկընդրութի՛ւնն այս խաղաղ,  
Օ՛ սպառումը սրտի տրոփին,  
Սեւ ու ճերմակ հըպումներուն տակ անդայտ՝  
Դաշնակին վրայ նետուած վարդեր կենդանի...  
Ժամանակի սըլաքներէն խոցուտուն...:

Գորովագին՝  
Գորովագին՝ համբուրե՛լ

Հիւսքը պայծառ մատներուն թողլըքուած  
Ու սատափեայ վոքըիկ քերթուածն այս անքոյթ,  
Բստեղնաշարն անհունի...

Զեռքե՛ր, ձեռքե՛ր վարդենի  
Ար կը բանան դուռները գերիրական  
Դրախտային անհունի,  
Համատարած խաղաղութեան,  
Հրաշքներու, երկունքի,  
Գիշերային լուսաշող ծովերու...  
Զեռքե՛ր թաւիչ, բարախուն՝  
Ափերուն մէջ վաստակուոր վարդետին՝  
Հրաժեշտի՛ մը համար —  
սրտակոտոր ու անդարձ...

## ԱՐԴՎԱՅԻՆ

մէն անդամ որ կ'իյնայ տերեւ մը չոր, դողահար,  
Ամէն անդամ տարերքէն զարնըւած ու մահամերձ  
թռչուն մը լուռ կը հեւայ՝  
Մարդկային սիրտն ըզգայուն  
Կարեկցութեամբ թաթաւուն  
կը սարսուայ:

Մարդկային սի՞րտն ըզգայուն...  
Սի՞րտ մարդկային, մարդկային սիրտեր այնքան ըզգա-  
յուն...

Ու աշխարհի ծագերէն, անկիւններէն ձայնարկող  
Տառապանքի, ողեվար դըժբախտութեանց խաւարէն  
կը ծընի ե՛րդն ահաւոր...

Օգնութեան բիւր կանչերուն՝  
Շղթաներու շկահիւնն է որ կուտայ արձագանդ:  
Մինչ քաղաքները դարձած՝  
Ապառաժէ բարձունքներ,  
Հիմնայատակ վլուզուող ճակատաղրին վլլրայ մութ՝  
Ամբոխներուն անկայան :

Աշխարհի չորս ծագերէն  
Օգնութեան բիւր կանչերուն,  
Անօթութեանց մարդկային ու ծարաւին անսահման՝  
Օր մը նորէն Երիքովի պատերը  
Երբ սարսին . . .  
Մարդոց սիրտերն ըզդայուն  
Թերեւըս ա'լ չըմընան  
Անըլդայ . . . :

Վ Ճ Ի Ռ

---

Օ՛ ծեր շուներ , երկրի վըրայ սողացող  
Բիւր մեղքերու ծանրութեամբ ...

Երբ որ տարերքն ընդհանուր նետեցին ձայնն իրենց նոր  
Երբ առաջին արշալոյսն իր լուսէ ձեռքն երկարեց ,  
Դուք լըսեցի՞ք անհունին ,  
Արարչութեան մը հըզօր  
Հրաւէրը ձեր գոյութեան :

Մինչ՝ կը սողաք այս կեանքին լերկ կողն ի վեր  
Անյիշատակ ,  
Եւ ըստրուկ՝ նիւթին առջեւ չարագործ ,  
Շահամոլի ձեր ժանիքներն երկարած  
Գեղեցկութեանց ու հողիի գանձերուն :

Կարծես թէ ալ չէք յիշեր  
Սպանդներու մէջ թողած  
Ոսկորները ձեր եղբարց ...

Դիակներուն վըրայ ձեր ձեռքով իսկ յօշոտուած . . .  
Ձեր հոգին  
Ու դեռ երբեք յաղեցումն իր չըդլուաւ.

Դիակներուն վըրայ ձե՛ր ձեռքով իսկ յօշոտուած . . .  
Խըրախմանքի հանդէսներ,  
Խենչշութեամբ ու արիւնով գինովցած՝  
Քընարային գիշերներ հընարեցիք  
Խեղջելու  
Զայրոյթը ձեր խիղճերուն :

×

Եւ այստերը կը ջրովէժին,  
Անասնութիւնը կ'ոռնայ  
Կղկըղանքի եւ ցեխերուն մէջ մեղքի :

Ոսկի՛ն, ոսկին կը հնչէ  
Կոկորդէին մէջ շուն-ծերերուդ անսըւաղ,  
Որ այս կեանքին ոչ մէկ իմաստ էք ըմպած,  
Անոր ո՛չ մէկ շահ բերած . . .

Ու մոլութեանց դէմ ձեր զազիր  
Եւ նեխած մարմիններուն՝  
Քարերն անդամ, զերեզմանին հողերն իսկ  
Գանելանքով պիտի սարսուան :

Ու ձեր հոգին զառամած  
Այդ որջերէն աղտեղի  
Պիտի երբեք չը հասնի  
Գերերկրային Հոգիներու քարձրութեան,  
Բնորբեալներու արեւային ճաճանչին,  
Ներկայութեան մեծափառ  
Աստուածային շընորհըին :

## ԽՈՐՀՈՒՐԴ



Եանքի մէջէն կ'անցնի խորհուրդն երազին . . . :  
Քաղաքներէն ու տափերէն աշխարհի  
Ըստուերային բազմութիւններ  
Խառնաշըփոք բեռներն իրենց ուսերուն՝  
Խուճապահար ու դող առ դող կ'ըշտապեն  
Հորիզոնէ հորիզոն . . . :

Ու մինչ հեռուն, —  
Ինչպէս հաւատքն անսասան —  
Ժայռերն հիմա կը խօսի՞ն  
Իրենց լիգուովը գալսնի  
Հրաշքներու, անկարելի բարձրութեանց  
Երկրաշարժին, Փլուզմա՞ն . . .

×

Կիրքերս ահա՝ կը խլըրտին անդունդի  
Եզերքներուն ամեհի...

Ու մա՛րդ եմ, ես՝  
Քզքտըւած նանկերով,  
Անգղի նըման մագիլուած՝  
Անսահմանի կողերուն...:

×

Ի՞նչ կը փնտռեն այս մարդիկ աւերճերուն մէջ քաղքին,  
Ուր կոյտերէն քարերուն  
Կը մըխայ կեանքն անարեւ:

Աւերակներն այս անհուն, թշուառութեան չափ անհուն,  
Հոն զոսացած աչքերով կը հայցեն բուռ մը երազ...  
Կարելի՞ է անտարբեր անցնիլ քեմէն այս դաժան:

Տառապակոծ այդ պայքարն է վաղեմի  
Դէմֆիդ վրբայ կը նանչնամ  
Եր ահաւոր մերկութեամբ,  
Եզիպտական աստուածութեան մը դէմֆին  
Անմեկնելի գաղտնիքով :


×

Ա'լ արձակէ աղաւնիները փակեալ  
Օ՛, ըսպիտակ խաղաղութեան  
Հոգեկան . . .  
Տաճարմերն այդ աւերակի կոյտերո՞ւ  
Անպատմելի գոյնն ունին  
Գիշերուան . . .

Ու շողերով այգային,  
Լոյսի, անհուն կարեկցութեան հիւկներէն արձակուած  
Այսօր հոգիս լուսածին  
Պատգամն իր նոր պիտի բերէ աշխարհին :

1947

\* ԱՐԴԱՄԱՍՆ ԲԵԱԼՈՅՆ



## ԵՐԳ ԿԵԱՆՔԻՆ ՀԱՄԱՐ

Շողերն արեւին, շողերն անհունին,  
Հորիզոններու վըրայ լայնածիր...  
Կը բացուին դռներն արդ եղեմային  
Աշխարհի մը նոր ու անսպազիր:

Երբ աղբիւրներէն կեանքին կը հոսի  
Ե'րդը կենդանի, ե'րդը ինտութեան՝  
Օ' ծարաւներուն համար եւ յոյսի...  
Սրտերուն մէջ վառ յոյզերը թնդա՞ն...:

Ու գեղեցկութեան, սիրոյ վայելքին  
Արժանի տըղաքն ա'լ թող բարձրանա՞ն:  
Բաժակներն հիմա լեցուի՞ն ու փայլին...  
Աշխարհ իմ չքնաղ, եղի՛ր տիրական:

## ԴԱՇՏԱՆԿԱՐ

Երբ ծառերուն հոտեւան կ'երդէ կանաչն ու սոկին,  
Ճառագայթին կենսաւէտ առաւօտեան պայթումով,  
Բաղադըրեալ երկունքով երբ զիծերն այդ կը ծընին  
Դաշտանըկարն ահա լայն կը դառնայ կիրք ու զորով:

Եւ հողերու ծանրաբեռ խոր արդանդէն արթընցող  
Ուրախութեան ճիշերուն պէս կը փայլի հոգին մեր՝  
Ծարաներուն տոչորուն, ծարաներուն հոգեկան  
Յաղեցումով անարդել, ամբողջական, բարերեր:

Վայելե՛լ բոյրն ու հոգին այդ ձեւերուն սոկեշող,  
Առաւօտեան դիմադիծն արեւներով համբուրել,  
Նետուի՛լ, մեկնի՛լ հովն ինչպէս իր արշաւին մէջ հոսող՝  
Հեռաւորի հըմայքին, մէծ խորհուրդի՛ն առաւել...

۶۰

Ելնորհներուդ ու գեղիդ  
Պաշտամունքի որպէս զոհ  
Ի՞նչ կըրնայ տակ այս հոգին  
Որ չարժի սիրտդ ինքնալոհ:

Թաւջութակի մը լացէն  
Երբ սիրտերը փղձըկին՝  
Գինով ու խենթ պաշտումէն  
Ի՞նչ կը նայ տալ այս հոգին . . . :

Ոտքերուդ տակ տըրուռն  
Վարդի տերեւ մը միայն...  
Ո՞վ էր այլպէս արիւնող  
Գեղեցկութեանդ յանդիման...:

★ b h l k q u n      || = u r

★

## ԲՆԱՉԴԻԸ ՄԵԾ ԿԻՐՔԵՐՈՒՆ

Յայտնութեան պէս կը բացուի խաւարէն դէմքն անքընին  
Գերերկրային պահու մը, գոյացութեան մը խորութկ,  
Ու լայն խաղով անհօւնի, տարերային շարժումով՝  
Միջոցին մէջ կը վառի բընազդը մեծ կիրքերուն։

Օ՛, Լիւսիփէր, այրումն այս չունի՛ դադար ու վախճան...  
Բոցերդ եիմա պըսակներ՝ իշխանական խնջոյժին։  
Կեանի պրկուած թելերուն կը եղպին քիւր մատներով  
Մեծ երազի մը կարծես երաժիշտներն անձկազին։

Յագեցումի սահմանին չըկարենալ հասնելու  
Յաւն է միայն, որ կ'այրէ; մեր սահմանները ներքին...  
Հրդե՛հ, հրդե՛հ, անհունին, բացարձակին ի խնդիր՝  
Ուղեղներուն մէջ մեծցող խունապն այս խոր այրուցին։

Եւ պապակն այս՝ կըրակէ իմացական իր եռքով  
Պիտի այրէ էութիւնս ամենամութ ու խրբին։  
Ու ես անձիս մարդասպան՝ անիւններէն այդ վառած  
Կառուցանող՝ մեհեանը շըռայլութեան ու կիրքին։

## ԿՐԱԿԵ ՑԱՂԹԱՆԱԿ

|| րպէս ցատումն ամողոք, դու երկնքի ու երկրի  
Սահմաններուն մէջ յաւէտ կայծակնափայլ արշաւող  
Տարերային զօրութիւն, գերահղօք ո՛ կըրակ...

Աստուա՛ծն ամզութ, բանաւոր՝ սկզբնական դարերու  
Քարայրներու սարսուռով սընանող մութ մարդկութեամ,  
Շամբահարող ու վառող լոյսերն ամեռուն գիշերուան...

Հազարամեակ միջոցներ քաւալեցան անկայուն,  
Անապատներն իսկ անծայր՝ տոչորումով մը ունայն  
Ողոքեցին հըրկիզումն իրենց աւագ-բուրգերուն:

Աստուա՛ծն ամզութ ու դաժան՝ շրջաններու, դարերու,  
Զեւերուդ մէջ բազմացող բաշմկումով, շոյանքով,  
Տըւիր ժամիկ օձերուն, ու ճարճատում մեր հոգւոյն:

Եւ տանարներ, պալատներ հիմնայատակ, գետնահար  
Աշխարհակալ արքայից ծիրանեփառ հրկիզումն  
Ես տեսայ իբրեւ վըկայ՝ սարսափահար ու նըկուն...

Արդ կըսպասէ մարդկութիւնն՝ յորձանքներու մէջ ահա',  
Մեծաշառաչ փլուզումն արժէքներուն մեծափառ,  
Անմեկնելի ցասումիդ, շանքահարմա՛նդ վերջնական:

1949

## Շ Ր Զ Ա Ն

Ճէն անկիւն աշխարհի, աճէն ճէկ թիղ հողն երկրի  
Բստեղծագործ երկունքով, փոթորկավար ջերմութեամբ  
Ու զոհերավ, զոհերո՞վ կը ծընի ե՛րգը կեանքի:

Դարերն ընդմիշտ կը ճպին ասլրեցնել կեանքն՝ անհուն,  
Նորահրա՞շ մանկութեան մը շողերուն յանդիման,  
Բեւեռներուն տարածել մեղեղին խուլ ու խորունկի

Մինչ մեղապարտ ոճիրներ, ուղեղներուն ճէջ մարդոց ...  
Խանձրող բերը ու արդիւնք աղնըւագո՞յն տքնութեանց,  
Իմաստութեան ակերուն՝ ծարաւ հոգին մարդկութեան  
Կը բըզբաէ նիւթին հիմա հիւլէներուն բընազանց:

Կը թաւալին շրջաններ — փոթորկաշունչ յայտնութիւն —  
Խաւառակուռ ու անսանձ, կը պայմին հուր ու աւե՞ր...  
Ու մարդն անկուշտ կը փնտուէ արդիւնքն իր մեծ ջանքերուն:

Բայց կը հասնին շրջաններ արեւներո՞վ արգաւանդ...  
Աւերներուն ճէջէն խոր՝ նոր, յազթական Արեւներ...  
Տիւղերի երկունքով կը ծընի դա՛րն աղամանդ:





Imp. Araxes - 46, rue Richer, Paris (9<sup>e</sup>)

ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



FL0013238

1-50  
ЦЕНА

1298 ₣

Հեղինակին հասցեն. -

*Imp. Araxes - 46, rue Richer, Paris*